




ՀԱՍՏԱԳԻՐ
ԿՐՈՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆ
ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ



ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀՐԱՏ. ԵՐԻՒՈՒԼԵՒԻ ՀԱՅ ՊԱՏՐԱՎՎՈՒԹՅԱՆ

ՆՈՐ
ԵՐԱՆ

1961

ԼԵ.
ՏԱՐԻ

«سِيون» مجلة أرمنية شهرية، دينية، أدبية، ثقافية. للغتة والبيان

"SION," an Armenian Monthly of Religion, Literature and Philology
Printed in JERUSALEM

ԲՈՎ ԱՆԳ ԱԿՈՒԹԻՒՆ

	Երես
Նուանախօսութիւն եւ ամուսնութիւն Նորին Վեհ. Հիւսէյն Թազաւորին	161
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ	
— «Մուրին մեջէն»	163
ԿՐՕՆԱԿԱՆ	
— Տեսիլը ժողովուրդներու կեանքին մէջ	ԳՐ. Ա. ԱՍՐԱՅԵԱՆ 167
ԲԱՆԱՍՏԵՂՄԱԿԱՆ	
— Ապրիլ 24	ՎՏԱՐԱՆԴԻ 172
— Բնութիւն	Թրգմ. Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ 175
ԿԱՆՈՆՈԳԻՏԱԿԱՆ	
— Վարդապետութեան ասիւնանները Հայ Եկեղեցւոյ մէջ	«ԼՈՅՍ» 177
ԳՐԱԽՕՍՈՒԿԱՆ	
— «Լիակատար Քերականութիւն Հայոց Լեզուի Համեմատութեամբ 562 Լեզուների»	ԱՆՈՒՇԱԻԱՆ ՎՐԻ. ԶՂԶԱՆԵԱՆ 180
ԻՄԱՍՏԱՍԻՐԱԿԱՆ	
— Միջոցը եւ ոգին	Թրգմ. ՇԱՀԷ ՎԱՐԿԱՊԵՏ 183
— Յայտնութեան Աստուածը ըստ Փիլոնի . եւ վերջին ժամանակներու զինք ուրացողները	Թրգմ. Վ. Ա. Գ. Եւ Ա. Ս. Պ. 186
Հանգիստ՝ Կ. Պոլսոյ Հայոց Պատրիարք Ամեն. Տ. Գարեգին Արքեպս. Խաչատուրեանի	189
Ս. ՅԱԿՈՒԹԻ ՆԵՐՍԷՆ	
— Եկեղեցականք-Բեմականք	190
— Պատեօնականք	191
— Ոյցեկութիւն Գ. Կիւլպէնկեան Հիմնադրութեան ներկայացուցչին	192
— Տարեկան Դատահանդէս Ս. Թարգմանչաց Վարժարանի	192

صدرها - بطريقه كية الارمن الارثوذكس المدير والمحرر المسؤول - صاحب النياقة رئيس الاساقفة هاكازون أبراهيان
 طبع في مطبعة دير الارمن - القدس يونيو ١٩٦١ العدد ٧

Proprietor - His Beatitude the Armenian Patriarch of Jerusalem. Armenian Patriarchate, Jerusalem.
 Editor - Archbishop Haigazoun Abrahamian, Armenian Convent, Jerusalem.
 Printed by the Armenian Convent Printing Press, Jerusalem.

ՆՇԱՆԱԽՕՍՈՒԹԻՒՆ ԵՒ ԱՍՈՒՍՆՈՒԹԻՒՆ
ՆՈՐԻՆ ՎԵՅԱՓԱՌՈՒԹԻՒՆ ԿԻՍԵՅՆ ԹԱԳԱՒՈՐԻՆ



Մայիսի 1ին, Վեհափառ Քազաւորը յայտարարեց իր ժողովուրդին թէ, հետեւելով իր ւրտի զգացումներուն, որոճած էր իրեն կեանքի ընկեր ունենալ Օր. Մունա էլ-Հիւսէյնը: Նոյն օրը յայտարարուեցաւ նաեւ նշանախօսութիւնը: Յաջորդ օր, Նորին Ամենապատուաւոր Սրբազան Պատրիարքը, ընկերակցութեամբ Լուսարարապետ Գեորգ. Տ. Հայրիկ Սրբազանի, Դիւանապետ Լուգո. Տ. Շահէ Վրդ.ի եւ Ամմանի Լուգետուր Լուվի Տ. Գալիթ Վրդ.ի, փութաց Պատմանի պալատը իր, Սրբոց Յակոբեանց Միաբանութեան եւ հայ ժողովուրդին ուրախութիւնը արձանագրելու համար պատուոյ տուարին մէջ, կրօնապետներու, նախարարներու, ղեկավարներու եւ երկրի երեսէրիներու խումբն բազմութեան մը մէջ:

Սակայն, երբ Սրբազան Պատրիարք Հայրը իր ընկերակիցներով հասաւ պալատի տուօսին, ընդունելութեան յանձնախումբի անդամները առաջնորդեցին զինքը պալատի մեծ դահլիճը, ուր Վեհափառ Քազաւորը, Երջապատուած իր պալատականներով կ'ընդունէր

իր նախարարներու եւ աւագանիին շնորհաւորութիւնը: Ա.Սեն. Տ. Եղիշէ Ս. Պատրիարքը շնորհաւորեց Նորին Վեհափառութիւնը եւ յայտնեց իր ուրախութիւնը, որ առիթ կը շնորհուի իրեն անձամբ արտայայտելու իր եւ Միաբանութեան ջերմ ու արագօրէն զգացումները, ուրախ այս օրուան առթիւ:

Մայիսի 25ին, Նորին Ամենապատուութիւնը, ընկերակցութեամբ Դիւանապետ Հոգե. Տ. Շահէ Վրդ ի, գնաց Ամման եւ ներկայ գտնուեցաւ զինուորական մեծ տղանցիկին, որ տեղի ունեցաւ Հիւսէյն լեռան բարձունքին վրայ, Յորդանանի անկախութեան տոնին, պատեփի իսլամական տոնին եւ Վեհափառ Քաղաքի ամուսնութեան երեակ առիթներով: Չինուորական շնորհակցութիւններ կը Վեհ. Քաղաքը իր նախարարներով, պալատականներով եւ զինուորական բարձրագոյն սպաներով:

Յետ միջօրէի տեղի ունեցաւ ամուսնութիւնը Ե. Վեհ. Հիւսէյն Քաղաքի ընդ Օր. Մուհա էլ-Հիւսէյնի, Պատմանի պալատին մէջ, շատ մեծ շքանշանով մէջ:


Յունիսի 24ին, ժամը կէսօրուան 1ին, ըստ նախապէս կարգադրուած ժամանակութեան, Ն. Ա.Սեն. Սրբազան Պատրիարք Հայրը, ընկերակցութեամբ Լուսարարապետ Գեորգ. Տ. Հայրիկ Ս. Եպս. ի, Դիւանապետ Հոգե. Տ. Շահէ Վրդ. ի եւ գաւազանակիր՝ Հոգե. Տ. Գեղամ Արքեպիս, ներկայացաւ Պատմանի պալատ եւ ընդունուեցաւ Ն. Վեհ. Հիւսէյն Քաղաքին: Պատրիարք Սրբազանը խօսք առաւ եւ ներկայացուց Վեհ. Քաղաքին իր, Ա. Յակոբեանց Միաբանութեան եւ բովանդակ հայութեան խնդակցութիւնը, թագաւորական ուրախառիթ ամուսնութեան առթիւ, մարտնչելով երջանկութիւն՝ արքայական ամուսնին, արեւեստութիւն՝ սիրեցեալ Քաղաքին, անասանութիւն Հաշիմական գահին եւ յառաջդիմութիւն եւ ծաղկում՝ Յորդանանի՝ մեր հայրենիքին:

Նորին Վեհ. Քաղաքը, զգացուած Պատրիարք Լոր արագօրէն արտայայտութիւններէն, յայտնեց իր շնորհակալութիւնը եղած մարտնչներուն համար:

Ապա, Սրբազան Պատրիարք Հայրը խնդրեց Վեհ. Քաղաքին որ հանի ընդունիլ Պատրիարքանիս կողմէ հազար տոնարի յակացումը մարզադաշտի ծրագիրին, թագաւորական ամուսնութեան ուրախ առթիւ: Պատրիարք Հայրը աւելցուց թէ Ս. Յակոբեանց Աթոռը պատրաստ է իր կարելիութեան սահմաններուն մէջ օգնելու եւ զօրավիգ կանգնելու բոլոր երկրօգուտ եւ շինարար այն ծրագիրներուն, որոնք կը յղացուին եւ կը գործադրուին թագաւորական բարձր հանութեան եւ հովանաւորութեան ներքին:

Վեհ. Քաղաքը պատասխանեց շնորհակալութեամբ եւ աւելցուց. «Մեզի համար թանկագին է հաստատել որ նման ծրագիր մը կը զմահատի ձեր ալ կողմէն: Մենք ուսուցչութեամբ եւ շնորհակալութեամբ պիտի յստի որեւէ թելադրանք Ձերդ Ամենապատուութենէն, մեր երկրի յառաջդիմութեան եւ ժողովուրդի բարօրութեան համար»:

Այս բարեպատեհ եւ ուրախ առիթով կը կրկնենք մեր Եկեղեցւոյ դարաւոր մարզամբը, պատուաւոր եւ ասուածաւոր թագաւորներուն ձօնեղծումը. «Քաղաքը փառաց Աստուած Հոգիդ կենդանարար, նորոգեալ հանապազ զկենդանութիւն եւ զերջանկութիւն մերոյ թագաւորին, զի օրհնեսցուք զեղ. Տէր, այժմ եւ յաւիտեան»:



—≡ Մ Ի Ո Ն ≡—

Լ.Ե. ՏԱՐԻ — ՆՈՐ ՇՐՋԱՆ

1961

◀ ՅուՆիս ▶

Թիւ 6

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

«Մ Ո Ի Թ Ի Ն Մ Է Ջ Է Ն»

Սորունկ ցաւով է որ վերստին կ'անդրադառնանք տրտում այս խորագրին, ախտանշելու համար արարքներ՝ որոնք զանազան գողունի ձևերով տակաւին կը շարունակուին, իրենց մարդու և հայու արժանապատուութիւնը ծախած կարգ մը ախտաժէտներու կողմէ: Այս թշուառամիտները ձախողելու դատապարտուած իրենց՝ սաղրանքներով կը կարծեն թէ պիտի կրնան դժուարութեան մատնել Հաստատութեան սպասարկուները, որոնք տարուան մը խաղաղութեան ընդմէջէն կը ջանան ընելու իրենց լաւագոյնը, բուժելու անմտօրէն պատճառուած վէրքերը հոգիներուն, և աւերները Վանքին:

Ըսած էինք ասկէ առաջ ու կը կրկնենք, թէ անձնական և մեղապարտ հաշիւներով ի գործ դրուած վարկաբեկումի այս փորձերը, յաջա օտարներու և ազգայնոց, ընդդէմ խթանի նետուած աքացիներ են լոկ, աւելին՝ ոգեսպառ գալարումներ, անդառնալիօրէն ընկղմած պատրանքներու: Հրապարակը իրենց սուտերով սողոյել ուզող մարդոց դէմ որոշեր էինք լուել, սակայն, ինչպէս կ'երևի, տակաւին կան մարդեր, որոնք մեր լուութեան ոսկին կապարի տեղ կը փորձուին ընդունիլ:

Այս անզսպանակ կզակները չեն անդրադառնար որ նուիրական այս ժառանգութեան սպասաւորները, սվքեր ալ կոչուին անոնք, միակ իդձ մը և ուխտ մը ունին, ընելու իրենց բովանդակ կարելին, Աստուծոյ փառքին և ազգի պատուին համար մեր նախնիքներէն մեզի ժառանգ տրուած սրբազան այս Տունը պահելու և աւելի բարգաւաճ վիճակի մէջ դնելու՝ մեր ժողովուրդի զգուանքին և օտարաց յարգանքին առկա: Այդ իդձը իրականացնելու մեծագոյն պայմաններէն մին է, համերաշխութեան և նուիրումի ոգին, որ դերակատար ոյժն է բոլոր աստուածահաճոյ ձեւնարկներուն:

Մեր խորին համոզումն է թէ մեր պաշտած այս իտէալին, այսինքն այս

Հաստատութեան սրբազան ոգիին թշնամիներն են անոնք՝ որոնք կը փորձեն խանգարել անոր ներքին խաղաղութիւնը, իսկ աւելի մեծագոյնները անոնք՝ որոնք ներքին համբարշտութիւնը վրդովող այսպիսի վիճակ մը չեղած պարագային, ինչպէս է այժմ, չար զգացումներէ մղուած, կ'ուզեն բոլորովին հակառակը հաւատացնել հանրային զգացումին, որ շատ յաճախ ըսուածներէն կը կազմէ իր գաղափարները:

Չենք ուզեր անդրադառնալ անցեալին, ո՛չ ալ վերլուծել արարքը, որ ահաւոր փոթորիկի մը նման, տակաւին երէկ, այնկոճեց այս Հաստատութիւնը, քանի մը անմիտ փառասէրներու կողմէ: Ի վերջոյ ամէն զործ իր արդիւնքէն կը դատուի, և իրագործուածը ծանօթ է բոլորիս: Յաւիտենական է ճշմարտութիւնը, ով որ հով կը սերմանէ՝ պարտաւորուած է փոթորիկ հնձելու:

Գիծը ծուռ տանող մարդոց նկատմամբ արդահատանք ունինք միայն, ըլլան անոնք միաբաններէ կամ ժողովուրդէն, որովհետև կը հաւատանք թէ անոնք բոլորը կը տառապին հոգևոր ու մտաւոր չքաւորութենէ, աւելին՝ այդ եղկելիները տէր չեն իրենց անձերուն, զանոնք կիրքով ու շարութեամբ լեցուցած ըլլալուն համար: Տարիներէ ի վեր յարակրկնուած սուտերն ու գրպարտութիւնները, ճիշդ է թէ չեն յաջողած շեղեցնել ճշմարտութիւնը իր ուղիէն և արդարութիւնը իր ընթացքէն, սակայն այս բոլորը կու գան խախտելու մեր համարու վարդ մը մարդոց անկեղծութեանը նկատմամբ՝ որոնք տակաւին հաւատք կրնան ընծայել վաւերական շարագործներու, երբ անոնք, երէկ և այսօր, չափուեցան, կշռուեցան և իրենք ծանրութեամբ պակաս գտնուեցան:

Անոնցմէ մին, չուրջ տարուան մը սգաւոր լուսթեմէն յետոյ, գիրք է գրեր, փաստելու իբր թէ «անօրէնութիւններ», որոնք օրինաւոր եղած ըլլալուն համար խարանհար ըրեր են այս հովուլը: Եղելութիւնը որ նիւթ է ծառայեր հոգևոր այս լանտին, իր օրինաւորութեամբը այնքան վաւերական ու հաստատուն է, որ իր բարբաճանքները, իրենց այլապէս ազերասրկու և սրտառուչ հանգամանքով, մեզի ոյժ չեն տար հարուածելու զինքը, որ շատ լաւ պիտի ընէր, եթէ փոխանակ զիրք գրելու, լուսկեացներու յատուկ վանք մը քաշուէր, լուսթեան մէջ քաւելու իր այն մեղքերը, որոնք հատորներով չեն սպառիր:

Տակաւին ուրիշներ, նոյն հիւանդագին երևակայութեան ծնունդ, Ամերիկայի և ուրիշ զանազան գաղութներու մէջ, կը շարունակեն երգել իրենց պուշուր գրաբանութիւնները, շրջելով տունէ տուն և մարդէ մարդ, նախանձով ու թոյնով լեցուն, պղտորել շանտով մեր բարի ժողովուրդին տրամադրութիւնները, որոնք մինչև երէկ ուրիշ զգացումներով սովոր էին նայելու սրբազան այս Հաստատութեանը: Չենք գիտեր թէ մինչև երբ պիտի տևէ մայեռանդ այս ճիւղահար: Չենք գարմանար խելակորոյս այս քարոզիչներուն, բայց կը դարմանանք ունկնդիրներուն, որոնք իրենց միամտութեանը մէջ պատմուճանուած, չեն գիտեր գատորշել սուտը ճշմարտութենէն:

Տակաւին մօրուսաւոր և անմօրուս նենգամիտներ, որոնք կոտուշաւոր սուտերով մրտով կը փորձեն տեղական և օտար լրագիրներու էջերը, այն միամիտ հաւատքով թէ կրնան կասկածանքի ենթարկել օրուան վարիչները, քառանց ըմբռնել կարենալու, թէ սուտն ու գրպարտութիւնը ո՛չ միայն չեն յաջողիր, այլ ճակատագրուած են խայտառակելու զիրենք յերկրողները:

Ի՞նչ քանի մը ամիսներ առաջ, մութին մէջ ծածկուած դաւադիրներ, տեղական թերթի մը մէջ գրել տուին թէ վանքապատկան հողեր կը վաճառուին Իսրայէլի մէջ, առանց մտածել կարենալու որ նման որևէ գործողութիւն Ս. Աթոռոյ Տնօրէն և Լնդհ. Ժողովներու որոշումներով միայն կրնայ ըլլալ: Եղածը, իրականին մէջ, ըսուածին ճիշդ հակառակն էր: Երկու կտոր հողեր գնուեցան, մին Նագարէթի և միւսը Հայֆայի մէջ, դպրոցի և գերեզմանոցի համար: Վերջինը զինն էր Ս. Աթոռոյ Միաբան հանգուցեալ Տրդատ Վրդ. Պէրպերեանի նուիրատուութեան, որ իր կենդանութեանը, կտակով փափաք յայտնած էր որ դրամատան մէջ իր կողմէ ի պահ դրուած 1500 Իսրայէլեան ոսկիի գումարը, Հայֆայի մէջ իբրև ազգային գերեզմանատուն ծառայող հողի մը գնման յատկացուի:

Իրողութիւնները շրջուած տեսնելու, զիտակցաբար ստելու և հանրութիւնը խաբելու այս անխիղճ փութկոտութիւնը, յետ այսու, շատ սուղի պիտի նստի բոլոր անոնց՝ որոնք պիտի ուզեն շարունակել իրենց այս զուելի գործը: Կ'ըսենք սահկա, առանց աժան սպառնալիքի, որովհետև ցարք մեզի սկզբունք ըրած էինք անյիշաչար և հանդուրժող ըլլալ, աներկբայ այն մտածումով, թէ շարագործները սահմանուած են պատուհասուելու: Սակայն ի վերջոյ շարերուն հանդուրժելու համբերութիւնը, նոյնիսկ սուրբբու մօտ, չափ մը ունի, հակառակ իրենց հոգիներու անհուն մթերքին: Մեղքը, նոյնիսկ շարժով զգեստաւոր, պարտի իր կշիռն ունենալ խղճմտանքի նժարին: Բեզդի տեղ մաղձամաշկ մը, և մարմնի տեղ՝ մեր ցեղային տիպարը եղծող նիւթացած շուք մը ունեցող եղկելիներուն դժուար է զգաստանալ, անոնք հողէ պտուկներու նման տակաւին շատ պիտի եփին, առանց ճաթիլ կարենալու: Ի վերջոյ շարութիւնը հումանիշ է սրտի ամայութեան, գետին մը հողի յատակին, տատակներով լեցուն: Սուրբ վրէժխնդրութեան մը զգացումը, որ քիչերու շնորհուած անաքինութիւն մըն է, իբրև մտքի և հողի սխրագին երևոյթ, վերոյիշեալ թշուառամիտներու քով կը շփոթուի զրպարտութեան և շարութեան հետ, որ խաւարն է հողին և տրամութիւնը մտքին, աւելին՝ ներքինացումը բոլոր առաքինութիւններու:

Անսալով աղիւ և բարի հողին երէ մեզի եղած թելադրութեանց, փորձեցինք մոռնալ շարիքներով լեցուն անցեալը, որ այս սրբազան Հաստատութեան բաժինը եղաւ, որպէսզի ժամանակին կեր ըլլալիք տրտում իրադարձութիւնները չթարմանան միտքերու մէջ: Թողովը որ արդարօրէն պատուհասուածները, խղճի խայթէն նեառհար, տապալակին, զլխատուած հաւերու նման, առանց մեռնիլ կարենալու: Ի վերջոյ ո՞վ է կրցեր փախչիլ կեանքի զիրէն, որ այս պարագային դատակնիքն է մարդոց արարքներուն, արդարութեան կնիքով կնքաւոր:

Հակառակ մեր այս մեծ զիջողութեան, այսինքն սուտերու և զրպարտութեան դէմ ինքզինքնին չպաշտպանելու շարչարարին մեծանձնութեան և ներողամտութեան, կործանած ճակատի փախստական զինուորներէն ոմանք, պահուրտած իրենց թաքստոցներուն խորը, անպատակ հրախաղութիւններ կը փորձեն, իր ճամբայէն աներկմիտ ընթացող կարաւանը անաբեկելու արգահատելի ճիգերով: Չենք ուզեր մանրամասնել բոլորիս այլևս շատ ծանօթ անոնց

գործունէութեան միջոցներն ու կերպերը, որոնք անցնող հինգ տարիներու ընթացքին գործադրուեցան և տակաւին կը շարունակուին, և սակայն միշտ չար բախտէն նետահար:

Եթէ ուզենք այս ողբերգակ կատակերգուններուն ցարդ իրագործածները խտացած տարազով մը ներկայացնել, համաձայն իրենց տրամաբանութեան և որդեգրած ռազմավարութեան, առանց չափազանցութեան, կը յանգինք հետեւեալ ձևին. — Զրպարտութիւնը հաւասար է սուտի և սուտը զրպարտութեան, երկուքը միասին՝ ձախողութեան: Հակառակ շատ յստակ և փորձուած այս տարազին, արկածախնդիր այս խիկարները չեն խելամտիր և կ'ուզեն իրենց միայն յատուկ ալիւմինով մը սուտը ճշմարտութեան վերածել, թքնելով այսկերպ թէ՛ ճշմարտութեան՝ և թէ՛ բոլոր անոնց երեսին, որոնք չեն ուզեր զգալ այս անկարելին:

Հետեւաբար, եզրափակելով մեր նշումները, որոնք հակիրճ մէկ ազգաբարագիրը կ'ուզենք նկատել յետ այսու մեր ըսելիքներուն և ընելիքներուն, պաշտօնապէս կը յայտարարենք. ա) Շուտով պիտի հրատարակենք պատրաստութեան մէջ եղող «Կապոյտ Գիրքը», եթէ խոշոր չի հնչեր անունը այս գործին, որ փաստացի պատասխանն է նախ օրինակորութիւնները «անօրէն» տեսնող երագատեսներու ցափռուքներուն, մեր տրամադրութեան ներքև եղող վաւերագրերու, նամակներու և ստորագրութիւններու պատկառելի թէզիս լոյսին ներքև: բ) Գրաւոր վկայութիւններով պիտի վերբերուին գործադրուած դաւին մանրամասն երեսները, տակաւին շատ քիչերու ծանօթ, ինչպէս նաև վար պիտի առնուին դիմակները սրտցաւ ու ազնիւ նկատուած շատ մը ազգայիններու, որոնք այսօր պիտի ամչնան դաւադիրներուն գոհ գացած ըլլալուն համար, դաւը զիրենք դաւաճանելէ վերջ մանաւանդ: գ) Լուսանկարներով և վկայագրերով պիտի ցուցնենք գործադրուած չարաշահութիւններն ու զոգութիւնները, կալուածական և դրամական, որոնք փորձ աւազակներու միայն յատուկ են: դ) Ոստիկանութեան կողմէ ստուգուած միջոցներով պիտի ապացուցանենք անհետացած աւանդներու զոգութիւնները, իրենց ճերմակ մօրուքներէն չամչցող արքեպիսկոպոսներու կողմէ, որոնք եթէ կաթիլ մը զգացում և խիպ ունենային, իրենց փէշերը սոթած, խանութէ խանութ չէին շրջեր, չարախօսութեան և սուտի ղէտսաններ կարգալով այլևս իրենցմէ զոգուած ականջներու: ե) Մեր իրաւասութեան և կարողութեան սահմանին մէջ եղող բոլոր միջոցներով, խստօրէն պիտի հակազդենք այն բոլոր արարքներուն, որոնք այս նուիրական Հաստատութեան պատուին ու շահին հետ գործ կրնան ունենալ:

«Որ ունի ականջս լսելոյ՝ լուիցէ»:

ԿՐՕՆԱԿԱՆ

ՏԵՍԻԼԸ

ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐՈՒ ԿԵԱՆՔԻՆ ՄԷՋ

«Առանց մարգարեութեան ժողովուրդը կը խոստի» (ԱՌԱԿ. ԻՓ. 18):

Մարգարեութիւնը բառը հոս տեսիլ կը նշանակէ: Ժողովուրդ մը ի՞նչ պիտի ապրի և իր կեանքը պիտի մշտնջենաւորէ երկրագունդիս վրայ: պէտք է տեսիլ ունենայ և կամ տեսիլ ունեցող առաջնորդներու յանձնէ իր ազգային կեանքին ղեկավարութիւնը:

Տեսիլ կը նշանակէ հասարակ աշքով շնչմարումն բաները հոգեկան աշքերով տեսնել, գալիք բաներու մասին այժմէն գիտնել և տեսանելի իրերուն ետեւը կեցող անտեսանելի իրականութիւններուն ծանօթանալ: Իկապք նշխարն երբ օր մը իր պարտէկին մէջ աժոտի մը վրայ նստած էր ծառին տակ, ծառէն խնձոր մը ինկաւ ստքին, ինչ առաջարկոյն ուրիշներուն ալ պատահած էր երբեմն: Բայց Նիւթըն, իրբե գիտուն, այս տեսանելի իրականութեան ետեւ անտեսանելի օրէնք մը նշմարեց և անկէ ձգողութեան օրէնքը (Law of gravitation) գտաւ:

Տեսնելու կերպիւր կան: Երկու մարդիկ նոյն բանին վրայ կը նային, բայց մէկը լսկ անոր արտաքին երեւոյթը կը տեսնէ, մինչ միւսը՝ այդ երեւոյթին հետ թաքնուած իրականութիւնները: Տեսիլ ունեցողը երկու տեսակ աշք կ'ունենայ՝ Ֆիզիքական և հոգեկան, առաջինով աշխարհի տեսանելի իրերը՝ իսկ երկրորդով հոգեոր իրականութիւնները տեսնելու համար:

Երբեմն Աստուած երազներով կը յայտնէ մեզի իր ճշմարտութիւնը: Յովսէփ Գեղեցիկ երազներ տեսաւ և այդ երազներով պատմեց իր եղբայրներուն գալիք բաներու մասին Նախախնամութեան կարգադրութիւնները:

Աստուած երբեմն ալ իր պատգամները մեզի կը յայտնէ մարգարէներու միջոցաւ: Յովէլ մարգարէ՝ քրիստոնէական շրջանի

մէջ պատահելիք դէպքերու մասին կանուխէն ըսաւ. «Եւ պիտի ըլլայ որ ասկէ ետեւ իմ հոգիս ամէն մարմնի վրայ պիտի բափեմ, ձեր օղակը եւ ձեր աղբիկները պիտի մաքուրեանան, ձեր ձեռերը երազներ պիտի սեսնեն եւ ձեր երիտասարդները սեսիլներ պիտի ունենան» (Յովէլ, Բ., 28): Այս մարգարէութիւնը կատարուեցաւ Պենտեկոստէի օրը (Գործք. Բ. 1-19):

Երբեմն ալ Աստուած իր կամքը մարդոց կը յայտնէ տեսիլներու միջոցաւ: Պետրոս առաքեալ երբ Յուդայէի մէջ վեցերորդ ժամուն տանիքը ելաւ աղօթելու համար, տեսիլք մը ունեցաւ: Նախապէս ինք Աւետարանը միայն հրեաներուն կը քարոզէր, բայց այս տեսիլքը իր մտքի հորիզոնը ընդլայնեց, հրէական նեղմտութենէ ազատագրուեցաւ, սկսաւ իրերը Աստուծոյ աշքով դիտել և հեթանոսներուն ալ քարոզելու պէտքը զգաց:

Ազգ մը որ մարգարէներ ունի կամ տեսիլ ունեցող առաջնորդներով կը կառավարուի, իր ազգային կոչումէն չի հեռանար, իր առհմային առաքնութիւններուն ու ժամանակութիւններուն հաւատարմով կը մնայ, իր ազգային բարձր գիտակցութիւնն ու իտէալները չի կորսնցնիր. այս տեսակ ազգ մը իրերուն վրայ վերէն կը նայի, ամէն բան Աստուծոյ ակնոցովը կը դիտէ և ուստի արդարութեան ճամբէն չի շեղիր:

Տեսիլ ունեցող մեծ անձնաւորութիւններու անունը իրենց ազգին մէջ պարզականաւ չի կրնար մնալ: Այդպիսիներ միջազգային ու համամարդկային մեծ համարաւի կը տիրանան:

Ամերիկա այսօր աշխարհի մեծագոյն պետութիւններէն մին է իր հսկայ ճարտարութեանով, հարստութեամբ, գաստիալակութեամբ, գեղարուեստով, բանակով, օդային ու նաւային ոյժերով: Տակաւին 185 տարիներ անցած են իբրև ազգ իր կազմաւորուելէն ստղին: Այսքան կարճ ժամանակուան մէջ ի՞նչ հսկայաքայլ յառաջդիմութիւն է այս, ի՞նչ արագ զարգացում և ի՞նչ շարժումներ կենսունակութիւն: Ի՞նչ է այս յաջողութեան գաղտնիքը. ուրիշ բան չէ բայց ի՞նչ տեսիլ ունեցող մեծ առաջնորդներու գոյութիւնը իր երկրին մէջ:

Հայը երեք հազար տարուան հին ազգ մըն է: Իրեն հին ու մեծ դրացի ազգերը այժմ անհետացած են քաղաքակրթութեան թաւաբարձմէն. ի՞նչ է գաղտնիքը որ ինք պահած է իր գոյութիւնը ցարդ, հակառակ իրեն պարտադրուած դժեղակ պայմաններուն. ուրիշ բան չէ բաց եթէ այն՝ որ գիտցած է հաւատարիմ մնալ տեսիլ ունեցող իր մեծ առաջնորդներու հետեւած ուղղութեան:

Ազգերն ալ անհատներու նման կը ծնին, կը մեծնան ու երբ իրենց ներքին կենսունակութիւնը հասնի՝ կ'իյնան ու կ'անհետանան հրապարակէն: Կ'ապրին միայն այն ժողովուրդները՝ որոնք տեսիլ ունեցող առաջնորդներու ղեկավարութեամբ իրենց կենսունակութիւնն ու կորովը կը նորոգեն, որով կը պահեն իրենց ապրելու իրաւունքը կեանքի գոյամարտին մէջ:

Հարցնենք այժմ թէ Ամբրիկա կրնա՞յ իր ներկայ յառաջդիմութիւնը շարունակել: Պատասխանը կրնայ կամ զբական ըլլալ և կամ բացասական: Որքան ատեն որ Միացեալ Նահանգներու ժողովուրդը հաւատարիմ մնայ Ուաշինկթընի, Ճէֆըրսոնի, Լինքընի, Ուիլսոնի, Ռուզվելթի և այլ գաղափարապաշտ մարդոց իտեալներուն, անկասկած պիտի շարունակէ իր գոյութիւնն ու յառաջդիմութիւնը և աւելի պիտի մեծնայ և բարգաւաճի: Բայց երբ հեռանայ այս տեսլապաշտ մարդոց ոգիէն, նրթականանայ, զրամի ու հաճոյքի ետէն վազէ և կորսնցնէ իր արդարութեան զգացումն ու Աստուծոյ վախը և յարգանքը բարոյական արժէքներու հանդէպ, մութ է իր սպգան:

Անգլիոյ կրնա՞յ ապրի իբր ազգ մինչև վերջ: Այո՛, որքան ատեն որ արդարութենէ չչեղի և Շէլքսփիրներու ու Կլաստթոններու ներշնչութեամբ ու տեսիլներով ապրի: Ռուսիա կրնա՞յ իր այսօրուան մեծութիւնը պահել: Կրնա՞յ, եթէ հաւատարիմ մնայ բարոյական սկզբունքներուն և ապրի Մեծն Պետրոսներու, Թօլսթոյներու և իր այլ տեսլապաշտ առաջնորդներու բարձր իտեալներով ներշնչուած:

Հայը կրնա՞յ ապրի աշխարհի վրայ իբր ազգ: Ասոր ալ դարձեալ նոյն ձևով պիտի պատասխանենք՝ Աստուծոյ խօսքին կընթանած: Այո՛, հայը պիտի ապրի որքան ատեն

որ հետեի իր Հոսաւորչիներու, Մեծն Ներսէսներու, Սահակ-Միտրոպոլիտոս, Քաջն Վարդաններու, Նարեկացիներու, Շնորհալիներու և այլ տեսիլ ունեցող առաջնորդներու ոգիին ու բարձր իտեալներուն:

Ասիկա մարդու մը կողմէ արձակուած օրէնք մը չէ, այլ տիեզերքը կառավարող բարոյական սկզբունքներուն առնչիլի վճիռը: Առանց տեսիլի ազգ մը կը կործանի: Ժողովուրդ մը ապրելու համար տեսիլի պէտք ունի:

Ո՞ր է այսօր Հիթլերի կոչուած մեծ ցեղը, որ ասկէ 3000 տարիներ առաջ բարձր քաղաքակրթութիւն մը ուճացուցած էր Փոքր Ասիոյ մէջ:

Ո՞ր է այսօր Ասորիստանը, որ կը պարծենար իր Թազաթթաղաօտներով, Սաղմանաօտներով, Սարգոններով և Սենեքերիմներով:

Ո՞ր է բաբելոնացի ազգը այսօր, որ կը պարծենար իր Նաբուգոճոնոտներով: Բաղդաօտներով, զեռնէն երեք չորս հարիւր տոք բարձրութեան վրայ լինած առկախեալ պարտէզներով՝ որոնք աշխարհի եթըր հրաշալիքներէն մին կը համարուէին:

Պատմութեան անուն մը ևս յիշենք. ո՞ր է այսօր Հողմի մեծածաւալ ու աշխարհաստան պետութիւնը, որ կը պարծենար 2000 տարիներ առաջ իր Յուլիոս Կեսարով, իր արդարադատ օրէնքներով, իր վիթխարի բանակներով, իր յաղթական կամարներով և վերջապէս իր անսահման հարստութիւններով:

Այս ազգերը և նաև շատ մը ուրիշներ կործանեցան ժամանակի ընթացքին ոչ թէ որովհետև զրամ, հայրենիք կամ բանակ՝ այլ որովհետև տեսիլ չունէին և կամ տեսիլ ունեցող հեռատես մարդոց յանձնած չէին իրենց ազգային կեանքին զեկավարութիւնը:

Պատմագիրները և պատմութեան փիլիսոփայութեամբը զբաղող իմաստասէրներ երբ վերլուծեն այս ազգերուն կործանման առիթ տուող պարագաները, կրնան իւրաքանչիւրին համար շատ մը պատճառներ յիշել մեզի՝ անոնց կործանումը փութացնող, բայց այդ ամէնը կու գան ու կը միանան այս մէկ սկզբունքին հետ՝ զոր Աստուծոյ խօսքը մեզի կը պատգամէ ու կ'ըսէ. ՃԱՌԱՆԿ

տեսիլի ժողովուրդ մը կը կործանին: Ասիկա տիեզերքի Արարչին անփոփոխ վճիռն է:

Յիշեալ ազգերը երկրիս երեսէն անհե- տացան տարբեր պայմաններու ներքեւ ու տարբեր պատճառներով: Բայց իբրև ընդ- հանուր սկզբունք, կարելի է ըսել թէ ազ- գերու կործանումը կը յառաջանայ ընդհան- րապէս երեք քայլերով:

Այս քայլերէն առաջինը կրօնական է, երկրորդը՝ բարոյական, իսկ երրորդը՝ ֆի- շիքական: Ազգ մը կործանման շաւղին մէջ կը մտնէ երբ իր կրօնական իտէւանիքը կը կորսնցնէ, ինչ որ կը տկարացնէ իր հոգևոր տեսողութիւնը: Ապա՝ բարոյական արժէք- ները յարգելէ կը դադրի, ընտանեկան սըր- բութիւնները կ'ստանկոխէ, իրաւունք ու- նեցողին նեցուկ ըլլալու տեղ անիրաւը կը պաշտպանէ և ուղղամտութեամբ իր շահերը հետապնդելու տեղ նենգութեան և խար- զասելութեան կը դիմէ: Եւ վերջապէս՝ ֆի- շիքապէս կ'այլասերի: Ասիկա արդէն ա- ռաջին երկու քիւն քնական հետեանքն է:

Որովհետև ազգ մը երբ իր կրօնական հաւատքը կորսնցնէ, բնական իմն բերումը կը սկսի բարոյական արժէքները ստանա- րել, ճշմարտութիւնը ծաղրել, արգարու- թիւնը անարգել, մոլութիւններու գերի դառնալ և հոգևոր տեսութիւնը կորսնցնել: Այս ծուռ ընթացքը արդէն ուրիշ արդիւնքի չի յանդիր, բայց եթէ բարոյական ու ֆի- շիքական անկումն ու այլասերումն Արա- բական առածը կ'ըսէ. «Այդ որ առողջու- թիւն ունի՝ յոյս ունի, և ո՞վ որ յոյս ունի՝ ամէն բան ունի»: Բայց երբ ժողովուրդ մը այլասերած է թէ՛ ֆիզիքապէս և թէ՛ բա- րոյապէս, և իր ապրելու յոյսը կորսնցու- ցած՝ իրեն կը մնա միայն իր գերիզմանը փորձել բուն իսկ իր ակուններով:

Այս պայմաններու ներքեւ ազգ մը եթէ մեծ կայսրութեան տէր իսկ ըլլայ, չի կրնար կանգուն պահել իր պետութիւնը. հպատակ ազգեր իրարու հտեհէն ապստամբութեան գրօշ կը պարզեն ու ինք կը տապալի և կ'իյնայ վերջ ի վերջոյ, ինչպէս ինկաւ Հուովմը: Իսկ եթէ փոքր ազգ մըն է, շատ դիւրութեամբ կը ձուլուի իրմէ մեծ ու զօ- բուր ազգի մը մէջ ու կ'անհետանայ: Ս. Գիրքը կ'ըսէ. «Զի քուսկն մեկաց ման ես (Հառվմ. Զ. 23): Եթէ ազգ մը կը մեղանչէ

բարոյական սկզբունքներու դէմ, ասկէ տարբեր արդիւնք մը պէտք չէ ակնկալէ:

Ժողովուրդ մը որ իր արդարութեան զգացումը կորսնցուցած է, չի կրնար փրկուիլ հարստութեամբ: Դրամը թէև այժ մըն է, բայց ամէն բան մը այս աշխարհի մէջ: Դրամը սնտուկի մը կը նմանի. եթէ վրան հլինե՝ քեզ կը բարձրացնէ, իսկ եթէ կոնակդ առնես՝ կ'ընկճուիս տակը ու կը կործանիս: Դրամը լաւ ծառայ մըն է, բայց շատ վտանգաւոր տէր: Քողիլ անուն հե- ղինակ մը կ'ըսէ. «Դրամը անշատակ ծով մըն է. եթէ մէկը անոր մէջ ինչայ, կը կորսնցնէ իր պատիւը, համբաւը, խղճու- տանքը և արգարութեան զգացումը, ինչ- պէս նաև իր Աստուածը: Այս տեսակտէն նայելով է որ Ս. Պողոս կ'ըսէ. «Արմարսի- բութիւնք բոլոր չարութեանց արմատն է: Ծշմարտութիւնն է որ կը պահէ ազգը: Ըստ Միլտոնի, «Ծշմարտութիւնը սակեղէն բա- նալի մըն է, որու միջոցաւ կը բացուի յա- ռիտեանականութեան պայտտը, այսինքն՝ զօրութիւնը, տեսականութիւնն ու երկան- կութիւնը թէ՛ անհատներու և թէ՛ ազգերու կեանքին մէջ»:

Դատարարականութիւնը նաև ազգ մը չի կրնար փրկել կործանումէ: Ծիրգ է թէ տիրաւորութիւնը ընկերական չարիք է, բայց առանց տեսիլի և Աստուծոյ առաջնորդու- թեան՝ ռեսուսը օրհնութիւն մը չըլլալէ զատ աշխարհի համար անէժք մը կը գտու- նայ: Սրբապան Մատեանը կ'ըսէ. «Սկիզբն իմաստութեան երկիւր Տեառն ես: Եթէ ազգ մը Աստուծմէ չի վախնար և զրկուած է Անոր առաջնորդութենէն՝ դատարարակու- թիւնը չի կրնար փրկել զինքը կորուստէ:

Նայեալք բանակն ալ չի կրնար ազգ մը փրկել կործանումէ: Հոովմի կայսրութիւնը իր լաւ մտրդուած ու կարգապահ բանա- կովը աշխարհը կը դողդղացնէր: Ի՞նչ եղաւ արդիւնքը: Նափուէնն հսկայ բանակ մը ու- նէր. ի՞նչ եղաւ վախճանը: Հիթլէր իր վիթ- խարի ու անյղթիլի բանակովը կը պար- փնար. ո՞ր մնաց իր պարծանքը:

Ժողովուրդ մը որ Աստուծմէ հեռացած է թէև կրնայ իր խաբերայութեամբն ու ճկունութեամբը ժամանակի մը համար յա- շողիլ, բայց վերջին հաշուով դատապարտ- ուած է կործանումի: և անհետացան:

Իւրազէլի ժողովուրդը մտրդկութեան երկու մեծ կրօններ առաւ: Մոսկոստայա-նութիւնն ու Քրիստոնէութիւնը: Մարդ-կութիւնը այս կրօններուն յառաջ բերած բարձր քաղաքակրթութիւնն, մշակութիւն, զարգացումն և այլ բարիքներէն զրկուած պիտի ըլլար, եթէ այդ ազգը Մովսէսի, Կառիթի, Նզիրաի, Սապիի, Երեմիայի, Եզեկիէլի և Դանիէլի նման տեսիլ ունեցող մեծ առաջնորդներ ունեցած չըլլար:

Լուսաւորիչ հայ ժողովուրդին մէջ տե-սիլ ունեցող անձնաւորութիւն մըն էր: Իր տեսիլքին արդիւնքն է պարզապէս Ա. Էջ-միածնայ Մայր Տաճարին խաչածառ կառուց-ուածքը՝ որ մինչև այսօր եղած է համայն հայութեան նուիրական սրբաժայռը: Մե-րուց Մաշտոց եթէ տեսիլ ունեցող մէկը եղած չըլլար, հայ ժողովուրդը զրկուած պիտի մնար այսօր տեսիլական այրութենը ունենալու ստաւելութենէն:

Ղուկասու Աւետարանին համաձայն, Յի-սուս երկու տեղամ տեսիլք ունեցաւ, եր-կուքն ալ ազօթքի իրր արդիւնք: Մէկը մկրտութեան ատեն (Ղ.կ. Կ. 21). իսկ միւսը այլակերպութեան պահան (Ղ.կ. Թ. 29): Երկու անգամուն ալ երկինքէն ձայն մը լսուեցաւ որ կ'ըսէր. «Այս ք իմ սիրելի որդիս որուն նաւեցայ, անոր մտիկ քրէք»: Առաջինը՝ իր պաշտօնադարութեան սկիզբը, իսկ երկրորդը՝ վերջին տարուան ընթացքին: Հետևաբար, մեր Քրիստը Իր հանրային պաշտօնը կամ փրկարար գործը տեսիլքով սկսաւ և տեսիլքով ալ վերջացուց:

Ըստ Ա. Գրոց, եօթը տեսիլքներ պա-տահած են Պօղոս առաքեալի կեանքին մէջ: Առաջինը տեղի ունեցաւ Դամասկոսի ճամ-բուն վրայ, ուր վրան լոյս մը ծագեցաւ, զետին ինկաւ և վերէն ձայն մը լսեց որ իրեն կ'ըսէր. «Սաւուղ, Սաւուղ, ինչո՞ւ զիս կը հալածես» (Գործք, Թ. 3-6, ԻԶ. 13-15): Ասիկա իր նազին ցնցեց կիճեովին և իր դարձի բարուն պատճառ եղաւ: Երկրորդը պատահեցաւ անկէ երեք տարի-ներ ետք, երբ Երուսաղէմ գացած էր ու հոն կ'ազօթէր տաճարին մէջ. Յիսուս հո-գեով երեցաւ իրեն և ըսաւ. «Մի՛ կենար Երուսաղէմի մէջ, արտորացի՛ր, սակէ դուրս ելի՛ր, ես քեզ հեռաւոր հեծանոններուն պիտի զրկեմ» (Գործք, ԻԲ. 17-21): Ահա

հոն է որ հեթանոսաց առաքեալը գտաւ իր իսկական կոչումը: Այս երկու մեծ տեսիլ-ներէն առաջինը զինքը քրիստոնէութեան շաւղին մէջ մտցուց, իսկ երկրորդը՝ աշ-խարհի ամենամեծ աւետարանիչը ըրաւ:

Իսկ միւս հինգ տեսիլները իր գործին վերաբերեալ են և տեղական հանգամանք կը կրին: Զոր օրինակ, երբ Տրոպուս քա-չաքիչ մէջ կը քարոզէր, տեսիլք մը ունե-ցաւ, որուն մէջ Մակեդոնացի մարդ մը զինքը իր երկիրը հրաւիրեց՝ հոն ալ քա-րոզելու շուտ: Ասկէ քաջաբերուած՝ Աւե-տարանի լոյսը Եւրոպա ալ տարաւ (Գործք, ԺԶ. 9):

Նոյնպէս երբ Կորնթոս էր, զիշերը տե-սիլք մը ունեցաւ և Տէրը ըսաւ իրեն. «Մի՛ վախնար, այլ խօսէ՛. այս քաղաքին մէջ շատ ժողովուրդ ունիմ»: Ասկէ իրա-սուսած՝ մէկ ու կէս տարի մնաց հոն և քարոզեց (Գործք, ԺԸ. 9-11):

Երբ վերջին անգամ Երուսաղէմ այցելեց և հոն ձերբակալուեցաւ, զիշերը տեսիլք ունեցաւ և Տէրը ըսաւ իրեն. «Քաջաբեր եղի՛ր, Պօղոս, ինչպէս Երուսաղէմի՛ նոյն-պէս ալ Հռոմի մէջ, ուր պիտի երթաս: Բռն վերջը, ինձի համար պիտի վկայես»: Ասոր վրայ երբ կայսեր թողութեց, զինքը Հռոմ վերցրին (Գործք, ԻԿ. 11, ԻԵ. 11-12):

Ապա երբ Հռոմ վը տարուէր, ծովու վրայ փոթորիկ մը ելաւ. զիշերը տեսիլք մը ունեցաւ և Առուստոյ հրեշտակը ըսաւ իրեն. «Մի՛ վախնար, կայսեր զմտացը պիտի ելլես դուն, և ահա Աստուած քեզի նորհեց այս ամէնը՝ որունք նաւուն մէջ քու հետը են»: Ասոր իրր արդիւնք, ինք միտիարուեցաւ և նաւուն վրայ եղողներն ալ միտիարեց և ազատեց յուսալքուած (Գործք, ԻԷ. 23):

Ս. Գիրքը ուրիշ տեսիլ մըն ալ կը յիշէ Պօղոս առաքեալի կեանքէն, ուր ան դրախտ տարուեցաւ, և հոն աչքով չտեսնելիք բա-ներ տեսաւ և ակնաշիջ շրտակիք բաներ լսեց (Բ. Կորնթ. , ԺԲ. 1-4): Ասիկա զինքը ա-ւելի մօտեցուց իր Քրիկին՝ որուն Աւետա-րանը կը քարոզէր մամնուրեք:

Քրիստոնէութիւնը իր հրեական սաղի-ցութենէն դուրս ելլելու, հեթանոս աշխարհի մէջ սփռուելով համամարդկային կրօնք մը գառնալն ու երկրի մեծ կեդրոններուն մէջ

տարածուիլը կը պարտի զլիւսաւորարար Պօզոս առաքեալին և անոր տեսիլներուն։ Եթէ Ս. Պօզոս տեսիլ չունենար, աշխարհ այսօր զրկուած պիտի մնար քրիստոնէութեան բոլոր օրհնութիւններէն։ Ինքը երկնային տեսիլներու հաւատարիմ գահուելով է որ կրցաւ այսքան մեծ ծառայութիւններ մատուցանել քրիստոնէական նորակազմ Եկեղեցիին։

Առանց տեսիլի, ինչպէս ազգ մը՝ նմանապէս անհատ մըն ալ կը կործանի։ Ազգ մը արդէն անհատներէ կը բազկանայ. եթէ անհատները կործանին՝ բնականաբար ազգն ալ կը կործանի։ Ուստի անհատի կեանքին մէջ այս տեսակէտէն տեսիլը մեծ գեր կը կատարէ։ Ազգ մը շուքն է տեսիլ ունեցող մեծ մարդու մը։ Եթէ այդ շուքը անհետանայ՝ անհատը կ'իյնայ, ազգն ալ միասին։

ԱՅճատը սակայն շին ատեն միայն կ'ունենայ տեսիլ, երբ շտապ յարաբերութեան մէջ ըլլայ Աստուծոյ հետ։ Ատենօք խուճար մը կը ճամբորդէր երկու մարդոց առաջնորդութեամբ. ճամբան կորսնցուցած՝ ճամբորդները սկսան թափախիլ սաղիւն անդին. սաստիկ ծարաւի էին և խմելու ջուր չկար։ Առաջնորդներէն մէկը իր հեռագիտակով շուրջը նայեցաւ քայքայ քայքայ մը չտեսաւ, որովհետեւ փոշի կար իր հեռագիտակին վրայ. սակայն երբ միւսը իր հեռագիտակովը շորս կողմը դիտեց՝ անմիջապէս հետուէն զուլայ ջուրի աղբիւր մը տեսաւ, և կարուանը անոր առաջնորդեց։ Հեռագիտակին վրայի այդ փոշին մեղքը կը խորհրդանշէ. երբ մեղքը մտնէ Աստուծոյ և մեր միջև՝ Անոր երեսը կը ծածկուի մեզմէ։ Ահա այն ատեն է որ կը զրկուինք հոգեւոր տեսութիւնէ։

Դժբախտութիւն մըն է արգարե մարմնաւոր աչքերով կոյր ըլլալ, բայց թիւր անգամ աւելի մեծ դժբախտութիւն է հոգեւորապէս կոյր ըլլալ և հոգեւոր տեսութիւնէ զրկուիլ։

Եթէ կ'ուզենք որ հոգեւոր կեանքը մեր մէջ օր ըստ օրէ անի ու զարգանայ, և ամէն օր նախորդէն քայլ մը աւելի մտանշանք Աստուծոյ և կենդանի յարաբերութեան մէջ ըլլանք մեր Փրկչին հետ ու հոգեւոր աշխարհի իրականութիւնները շօշափենք, պէտք է որ դարձի գանք։ Յետոյ, Պենտեկոստէի օրհնութիւններուն արժանա-

նաւով, Աստուծոյ Ս. Հոգիին շնորհներովը օժտուիլ և Անոր առաջնորդութեամբը ապրիլ ու շարժիլ անհրաժեշտ է։ Պօզոս առաքեալ նախապէս տառնց տեսիլի մուծի մէջ կ'ապրէր, բայց երբ դարձի եկաւ և Աստուծոյ յանձնուեցաւ, խաղչն իր հոգիին աչքերը բացուեցան և սկսաւ իրերը շիտակ տեսնել։

Նոյնպէս Յիսուսի տառնեղկու աշակերտները առանց տեսիլի էին. սակայն երբ Աստուած իր Հոգին թափեց անոնց վրայ՝ Վերնաստան մէջ, իսկայն անոնք սոսնակներ դարձան և սկսան աշխարհը յեղաշրջել։ Մտտով համբուած մի քանի մաքսաւորներ ու ձկնորսներ աշխարհի պատմութեան մէջ նոր դարապոլսի մը բացին։ Արկա պատմութեան մէջ մեծագոյն հրաշքն է, որ կատարուեցաւ Պենտեկոստէի օրհնութեանց իր արդիւնք։

Ինչո՞ւ այսօր մեր եկեղեցիներէն ոմանք անշարժ կացութեան մը մատնուած են և լճացելով վիճակ մը կը ներկայացնեն։ Անոր համար որ Ս. Պօզոսի նման հոգեւոր տեսիլ ունեցող աւետարանիչներ չունինք մեր մէջ։ Մեր եկեղեցիները այժմ դրամէն և ուրիշ բաներէ շտա աւելի հոգեւոր տեսիլով օժտուած առաջնորդներու պէտք ունին։ Եւ առանց տեսիլի ժողովուրդը կը խտարիւ, կ'ընէ հրէից իմաստունը։ Տեսիլ ունենալու համար հեզութեամբ և բեկեղ սրտով Փրկչին խաչին պատուանդանին առջև խոնարհիլ պէտք է, և բոլոր մեր էութեամբ Անոր յանձնուիլ պայման է։ Բոլոր տեսիլ ունեցող քրիստոնիստներ այս ճամբնէ քալած են։

ԳՐ. Ա. ՍԱՐԱՅԵԱՆ

Յեզգիօ, Գալիթ.



ԱՊՐԻԼ 24

«Իրական մարդկան նստակ ընդ երեսս
դատեսցաք եւ ոչ ոք իցէ որ ժողովիցէս:
(Երեմիա)

Բ

... Հովն է, կ'անցնի,
Խաղաղութիւն աւազներուն, մեռելներուն:
Արեւն է նոր ու գեղեցիկ գեսին վրայ
Հայրենական,
Աւազներէն այսպէս գերուած:
Ինձ' կը թրի վրան ջուրին,
Կախարդական մեծ հայելի,
Ձոր կը սանին երկու թեւեր
Խորհուրդն ի վար անապատին.
Հորիզոնէն կարուանն է որ կը բըխի
Գանդաղ, սրտում,
Բըզբֆսրած որան ինչպէս,
Իրարու մէջ, իրարմէ դուրս:
Արեւն հողին մազմաղ կըրակ:
Կարուանը կ'առաջանայ
Պըսուսեղով ինքն իր վրայ
Ամպին սակը ոսկեփոփ միջօրէին.
Կսոր, կսոր, հալածական,
Գայլերու կեր հօտի ճրման:
Ո՞ր աւխարհէն թեւն է փրթեր
Այս թաւալուն մարդոց խումբին,
Մարդե՞ր՝ թէ ոչ մարդանըման
Շուրեր բոլոր:
Ո՞վ է խըլեր իրենց դէմին
Մեհաբը վառ,
Քանդեր շէմքը երբեմն աղուոր
Մասաղափ հասակներուն:
Աչքեր միայն, բացուած անդունդ,
Փորուած քաղցի, փորուած մահուան
Մասըներով:
Կուգան անոնք,
Ոսքեր ուռած, իրաններ կախ,
Հիւծած ցամբած հողի գոյնով:
Իրենց հովէն դաժան ու բիրտ
Է այրուծին,

Մէջքերնին սուր եւ ուսերուն
 Այլ հրազէն.
 Շուքն եմ ըսես անոնք մահուան:

Կուգան անոնք բիլ ջուրերէն
 եւ արտերէն համակ զմրտիս,
 Դէպ՝ գերեզմանն այս աւազին:
 Քար են կտրեր դէմքերն ամէն,
 Շքերնն անոնց սարսափահիւս
 Բան մը կապոյս,
 Որ կը պատնէ դիակն ամբողջ
 Մահուան բերնին:
 Բայց կը քալեն ծեր ու մանուկ,
 Կին եւ աղջիկ,
 Երբեմն եղած այս աշխարհէն:
 Դողդրղազին մերթ կը փրլի ճամբուն վըրայ
 Ծերունի մը ցամբած իսպառ,
 Մինչ իր ուսին կ'իջնէ մտրակն
 Ծանրը, անգութ.
 Կը խրչրչան լոկ ոսկորներ,
 Գոց են աչքեր,
 Դող մը վերջին քթունկներուն,
 Անէ՞ծէ, աղօթք, մարդ չի գիտեր:
 Թափօրն է այս որոնց գուած
 Է հոն մեռնիլ,
 Մեռնելէ վերջ ողջ ամիսներ
 Թաթին ներեւ ծեծին, քաղցին:
 Դազաղն է մէկ այդ բոլորին,
 Զոր կը կըրեն իրենց ուսին:

Կը ծանրանան ու կը փրթին
 Թեւերը գոյգ մօր մ'ըսպառած,
 Զըզեղով վար
 Ժամեր ի վեր անցնչացած
 Կըծիկը խեղճ ոսկորներուն
 Իր զաւակին:
 Կը նայի ետ, չըգիտնալով ուրն ու ինչուն.
 Օղակ օղակ կը կըծկըլի
 Դէմքի կաթին. գոց են աչքեր,
 Հառաջ մը լոկ անմարդկային կը բարձրանայ
 Ընդհաս ընդհաս, ոսկոր ոսկոր:
 Կարաւանը կը մօտենայ,

Ճամբու եզրին՝ շուքն է սրզուց,
 Ուժէ փախեր՝ պարոյրն ազուր գնդերնեւո,
 Վերածելով մակարդակի
 Կըլորութիւնն իր մանկական,
 Խոճոճ գլխուն անոր փոխան
 Ճըմուռ նըմուռ բան մ'է դրած,
 Հազիւ կեցած ոսկորներու ծխնիներուն:
 Որդեր փխէն, ականջներէն
 Օղակ օղակ կը թափին վար,
 'Իծխեմ նըրաւ, ան ողջ է դեռ,
 Ու կը ցնցուին ջղագալար
 Տցուած ուսերն:

Քիչ մը անդին,
 Դիակն է սեւ կընոջ մը մերկ,
 Առանց ծալի լաւուած վըրան.
 Քովիկն անոր, մեհափի թել,
 Ինկեր պառկեր է իր մանկիկ,
 Բազուկն որուն զէրթ չոր խըռիւ
 Կը ներմկնայ իր մայրիկի ուռած փորին:

Կ'անցնի թափօրն անոնց փոլէն,
 Երեսներէն անոնց մարդու ոչ մէկ շարժում:
 Փոթորիկը ամէնօրեայ արիւններուն
 Աւեր տարեր՝ այդ դէմերէն,
 Մարդավայել ամէն յուզում:

Անոնք բոլոր կու գան մահուան,
 Ու կը բերեն մահն իրենց հետ,
 Կըմախք, կըմախք:

Վ.ՏԱՐԱՆԴԻ

(Շարունակելի՝ 2)



ԲՆՈՒԹԻՒՆ

Անապատն ըլլար իմ բընակատեղն,
 Եւ ոգի մ'աղուոր ինձի սպասարկէր,
 Որ ես մոռնալով ողջ մարդկային ցեղն,
 Չատելով ոչ ոք, տայի 'րեն իմ սէրն.
 Տարրեր, ազնուացնող յուզմունքին մէջ ձեր,
 Ուր ես ինքզինքս վեհացած կը զգամ,
 Անկա՞ր էք զայն տալ, սրխա՞լ եմ կարծեր,
 Խորհելով թ'անոնք շատ մը տուղեր կան,
 Անոնց խօսիլ չըլլայ մեզ՝ բախտ թ'եւ շատ անգամ:

Անտառներու մէջ անհետ, կայ հանոյք,
 Վըսեմ ներշնչում վըրայ եզերքին.
 Ընկեր՝ թիւն (ուր մարդ չըլլար միջամուխ)
 Կայ խոր ծովուն քով, նուազ իր աղմուկին.
 Կ'սիրեմ մարդն աննիազ, բնութիւնն աւելի,
 Մեր տեսութեան մէջ ուր կ'երթամ մոռնալ,
 Ինչ որ եղած եմ, դեռ պիտո՞՞ գալիքին
 Ըլլամ, խառնրիլ տ'եզերքին, ըզգալ,
 Ինչ ոչ պահել, ոչ լման յայտնել է ինձի հնար:

Թաւալէ, ովկիան խոր, մութ — կապտազոյն,
 Բիւր տորմիդ կ'աւլին ջրերդ անօգուտ,
 Կ'քանդէ մարդն երկիրն, իր իշխանութիւնն
 Կ'կասի եզերքիդ՝ դաշտին՝ հոսանուտ,
 Գուկդ է աւերը, եւ աներեւոյթ
 Շուքն իր քանդումին, բացի դին իր միայն,
 Երբ վայրկեանի մ'մէջ գերդ անծրելի մ'պուտ,
 Կը սուզուի խորքիդ մէջ պըզպըջածայն,
 Անմահագանգ եւ անդագաղ, անգերեզման:

Ձեն իր քայլերուն համար շաւիղներդ,
 Ոչ դաշտերդ աւարն իր, կը ցընցես զայն,
 Դըլուխդ վեր առած. ըստոր իր ոյժերն,
 Կ'արհամարհես դուն, երկրի կործանման.
 Նետելով գիրկէդ՝ զինք դէպ' անսահմանն,
 Դողացնելով զայն ցըրցանիդ խաղով,
 Իր չաստուածներուն ոռնալով. ու միայն
 Թողով զայն խորշի մ'խեղճ յոյսի մ'շողով,
 Շըզըրտելով երկրին նորէն — մահուան դողով(*):

Բնագիրը = շոն թողնելով զայն. հոն թող պահել:

Ռազմագէներներն որ կը սարսեն պատերն
 Ժայռ-քաղաքներուն, տալով ազգաց դող,
 Որոնցմէ կ'դողան եւ ինքնակալներն,
 Կաղն'է Լէվիաթանն, շինուած յաղթակող,
 «Տէրդ» կ'կոչուի որու հողէ ըստեղծողն,
 Եւ պատերազմի է իրաւարարն,
 Խաղալիքներդ են, ձեան վաթիւ հալուող
 Ալիքներուդ մէջ, ինչպէս եւ աւարն
 Քրաֆալգարի, նոյնպէս գոռոզ ռազմատորմն ալ:

Շուրջ կայսրութիւններ փոխուած՝ քեզմէ զատ,
 Ատորեստան, Հռոմ, Յունաստան, Կարդագ՝,
 Ջուրդ զիրենք սըրբեց դեռեւս երբ ազատ
 Եւ շատ ինքնակալ: Են այժմ հըպատակ
 Օտար տէրերու — ըստրուկ կամ վայրագ —
 Իրենց նեխն երկիրն ըրաւ ապալեր,
 Անփոփոխ դուն լսկ, բայց ալ՝ քներուդ կազն.
 Ամ'նական յօնքերուդ վըրայ չի գըրեր.
 Ըստեղծութեան օրն ինչ էիր, նոյն ես դուն դեռ:

Փառաւոր հայ'լի Ամենագօրն ուր,
 Կը յայտնէ ինքզինք մէջ փոթորիկին.
 Միշտ, հանդարտ կամ խռով — մրրիկ կամ զեփիւռ —
 Սառած Բեռ'ին մէջ, այրեցեալ Գօտ'ին՝
 Մըթահեւ, վըսեմ, անեզր: Յաւերժին
 Պատկերը, անտես Աստուածութեան գահն.
 Ճիւաղներդ ստեղծուած տիղմէն բու խորքին.
 Կը հնազանդի քեզ ամէն մէկ շրջան.
 Կ'երթաս յառած զարհուրելի, անչափ, մեն-միայն:

Ու սիրած եմ քեզ, խընդութիւնս, ովկիան,
 Երեխայութեանս զիրկըդ է անցած.
 Փըրփուրներուդ պէս, հասակէս պարման,
 Գու ալիքներուդ հետ եմ ես խաղցած,
 'Ի անոնք իմ հաճոյքս: Եւ այնկոծուած
 Ծովն եթ՝ սարսափի փոխած՝ զայն, այդ ահն
 Անհաճ չէր: Կարծես քեզմէ ես ծընած,
 Մօտիկ, հեռաւոր ալ՝ քներուդ վըստահ,
 Կը դընէի ձեռքս բաշիդ, ինչպէս հիմա:

Քրգմ. Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ

ԼՈՐՏ ՊԱՅՐԸՆ

ԿԼԵՈՆԵՆԳԻԾԱԿԵՆ

**ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ
ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՈՅ ՄԷՋ**

Գ.

**ՎԱՐԴԱՊԵՏՈՒ ԳԱՏՐԱՍՏՈՒԹԻՒՆԸ
ՀԱՅ ՄԵՒԹԱՐ ԳՕԵՒ**

Գօշի կանոններուն հիմնական տրամագրութիւնները կարելի է սապէս ամփոփել և դասուսորել .

Ա. — Վարդապետը պէտք է ըլլայ ուսեալ: Ուսումնական կարողութիւնը կը հասկըցուի խիստ քննութեամբ:

Բ. — Վարդապետական պատիւը կամ աստիճանը պէտք է տրուի երկու կամ երեք վարդապետներու հաւանութեամբ:

Գ. — Վարդապետի մը բանադրածը ուրիշ մը չի կրնար արձակել:

Դ. — Եղբայրանոցի մը կամ վանքի մը մէջ Աւագ (= զիսուսը = առաջին) վարդապետը այն պէտք է ըլլայ, որ ամենէն աւելի ձիրքերով առաւելեալ է:

Ե. — Աւագ վարդապետը իրաւունք ունի վիճակներ հլլել եպիսկոպոսի մը պէս:

Զ. — Եպիսկոպոսը չի կրնար տաանց Աւագ վարդապետի կարգադրութիւն ընել միեւնոյն վիճակի մէջ:

Է. — Վկայեալ և անշան վարդապետներու մէջ մեծ տարբերութիւն կայ. կանոնագրութեան տրամագրութիւններ երբ մէկ կողմէն մեզմ են առաջիններուն համար, միւս կողմէն շատ խիստ են վերջիններուն համար:

Ը. — Վարդապետ մը որչափ ալ իրաւունք ունի անկաշկանդ քարոզելու, բայց երբ ուրիշի մը վիճակին կամ վանքին մէջ կը գտնուի իրը հիւր՝ պէտք է որ առանց անկողնի վարդապետի հաւանութեան չխօսի:


Թ. — Անուս, ինքնակոչ, վաղվազկոտ վարդապետներ կը գրկուին իրենց վարդապետական գաւազանէն:

Պօշ՝ ինքն անձամբ բարեբախտ եղած է գործադրելով իր վերակազմած կանոնները: Ինչպէս ինքը երբեմն ծպտելով Սեաւ լերան

վանքերուն մէջ, գիտնական վարդապետներու քով կատարելագործեց իր ուսումը: Եւ այնպէս շատեր ծպտած եկան իր քով և առին Վերստին հրաման վարդապետութեան (Տես Կիրակոս, Տպ. Վենետիկ, 1865, էր. 112—113):

Այս սկզբունքներով պատրաստուած վարդապետը ուրեմն կը վայելէ կանոնագրութեան այնպիսի իրաւունքներ, որոնք անհրաժեշտ են իր (վարդապետին) զիրքն ու աստիճանը ճշգրտու և որոշելու եկեղեցական նուիրագրութեան մէջ: Վարդապետին վայելած այս իրաւունքները, հասկընալի է, Պօշի գրչէն չեն ծնիր. առանց սկզբունքով, թերևս ինչ ինչ մասամբ՝ ձեւով ալ, հին են արդէն. և Պօշ այդ հին կանոնները և իր ժամանակի սովորութիւններն ու պահանջները նկատի առնելով նոր ձև կու տայ անոնց, որոնք սակայն, քիչ ետքը, Տաթևու դպրոցին շնորհիւ նորէն պիտի բանաձևուին և պիտի կրեն ծրարական—կանոնական կնիք մը:

Պօշի կանոններուն մէջ վարդապետին վայելած կանոնագրութեան իրաւունքներէն մէկը, մեր ամփոփումներուն մէջ Ջրդը, ուրիշ տեղ չե՛ղտուած է, թերևս հիմ ունենալով ներսէն Շնորհալին՝ Լուրհանրակոնի մէկ կէտը: Շնորհալին, խօսելով Եպիսկոպոս Առաջնորդներու վրայ, կ'ըսէ թէ պէտք է որ անոնք քարոզելու ձիրք և կարողութիւն ալ ունենան, և միայն ներթական հոգեկող պէտք չէ զբաղին. և նոյնիսկ աւելի առաջ երթալով՝ կ'ըսէ թէ եպիսկոպոսներ առաջին տեղը քարոզութեան տալու են. միւս դրողները ետքը կու գան. Եվերակացու աէ, լինել բանին վարդապետութեան. այսինքն՝ ուսանել և գիտել և սպասուսորել աստուծային օրինացն քարոզութեան, և առաջին զայն ստանալ գործել ապա զհիւրականացն հոգաբարձութիւն: Բայց անոնք որոնք եպիսկոպոս եղած են սակայն չեն վարժուած քարոզութեան, պէտք է որ իրենց քով վարդապետներ ունենան այդ պէտքը լրացնելու համար. աէ թէ որք զեպիսկոպոսութեանն ունիցին աստիճան և ոչ իցեն վարժեալք վարդապետական բանիւ, պարտ է նոցա յայնցանէ որք կրթեցան յայս շնորհ աստուածաբն, մերձ առ ինքեանս ունել. զի տացն ծար



աւայակցացն յիւրաքանչիւր ժամու գրածին Աստուծոյ զգերակուրսբ (Նշրհմարտն, ապ. 1871, Նրուսազէմ, եր. 46-47):

Գոչ աւելի կ'ընդլայնէ կարծես Շնորհալիին միաքը և բացարձակապէս խորհրդականի (conseiller) զիրք կու տոյ վարդապետին՝ նպակկոպտի քով, որպէսզի սա առանց անոր կորգագրութիւն մը չընէ եկեղեցական և հոգեւոր բաներու մէջ: — Բնակ զեկեղեցւոյ դասասան եպիսկոպոսն հոգասց Վարդապետական վարժմամբ և երկու կամ երեք կատարիալ արամբք ընդ նմա ի գատաստանի: — Բայց մի՛ ոք հակառակ կացցի բանիս թէ են յեպիսկոպոսաց, որ տգէտք են և արժաթով ընտրած, գիտեմ զայս և ես: Բայց զի ունին գատարձանն և ամենայն հոգւոց պատասխանի պարտին Աստուծոյ, նոյնպէս և այսմ տացին: Այ վերագոյն ասացաւ զի վարդապետեօք արասցեն դասասան: և թէ այս ոչ իցէ՛ արասցեն գիտնական քահանայիք և տանուտէրօք. և զի թէ ինքն տգէտ իցէ, ի նոցա վճռէն ուսցի զգատաստանն, զի անբամբաս և հաւանական լիցի իրաւունքն» (Իտոսոպակնէր, եր. 26-27):

Կանոնադրտական այս բոլոր իրաւունքները վճանական (այսինքն՝ կրօնաւոր, ամուրի, կուսակրօն) վարդապետին են. և ցարք մեր յառաջ բերած բոլոր ազրիւրներուն մէջ վարդապետը վանականի եկեղեցականն է: Բայց պէտք է ա՛ւ ուղարկութիւն ընել՝ որ վարդապետ տիազոսը միմիայն ամուրի եկեղեցականութեան յատուկ չէր, այլ առևտարակ ամուրի կամ կանամբի արժանաւոր եկեղեցականներ անխտիր կըրնային վարդապետել:

Անցեալ տարի՝ ԵՂՅՈՒՅԻ մէջ, մեր եկեղեցւոյ բեմին վրայ խոսելու ատեն, դիտելի կու տայինք. «Նոյնիսկ կը կարծենք թէ բարձրակարգ կուսակրօն եկեղեցականութեան յատուկ աստիճան մը չէ՛ր վարդապետութիւնը իր ծագումով, Վասնզի ինչպէս որ ամէն կուսակրօն եկեղեցական վարդապետ չէր, նոյնիսկ եպիսկոպոս եղած ատեն, նոյնպէս ամէն ամուսնացեալ եկեղեցական զրկուած չէր վարդապետական աստիճանէ: Անոնք որոնք կատարեալ յարմարութիւն ունէին քարոզելու, կուսակրօն

կամ ամուսնացեալ, առանց բացառութեան կրնային վարդապետանալ: այսինքն՝ եկեղեցւոյ բեմէն քարոզելու և ուսուցանելու իրաւունքը ունենալը և այլն (Լշո, 1905, եր. 813):

Նախնեաց քով վարդապետ բառը ուսուցանողի, առաջնորդողի, քարոզողի իմաստ ունի. այսինքն՝ բառին ճիշդ գիտական իմաստը և ոչ թէ ամուրի կամ կանամբի վիճակ արտայայտող իմաստ մը: Սա խօսքերը ուղղուած էին երէցներու. «Վարդապետեք էիք առաքելական քարոզութեանց, արք առակներէ լինիցիք մուրս խարէութեան մոպաց, Ասուցիչք էիք նմարութեանց, արք ուսուցանէք զպատեր խարէութիւնն մոպաց, Քուրդ էիք արարչական զօրութեանց և ալլը, իսկ եկեղեցականներու մէջ ամուրի և ամուսնացեալ վիճակները որոշելու համար տարբեր բացատրութիւններ կը գտնենք նախնեաց քով: Մեքցներ ամուսնացեալներ էին, իսկ քահանայներ՝ ամուրի, այսինքն վանական: Կրօնաւորը ամուրի վանականն էր, բայց ոչ ձեռնադրեալ. թէ և կրօնաւորն ալ նուազեալ ընդարձակ իմաստով մը սկսու գործածուիլ և նշանակել ձեռնադրուած կամ չձեռնադրուած վանական:

Առողիկ ունի «Յովհաննէս քահանայ յամուսնացելոց», «կանամբի քահանայ», «կուսակրօն քահանայ» բացատրութիւնները, ինչ որ կը նշանակէ թէ քահանայ բառը սկսած էր ուղղակի ամուսնացեալ եկեղեցականներու համար գործածուիլ, ինչպէս կրմա, և ամուրիները զանազանիւ համար՝ առնոց վիճակը ուղղակիօրէն բնորոշող բացատրութիւններ կը գործածէ պատճիւր:

Օրբէլեանի համար երիցուցի և քահանայի հաւատարմի հն [և այս պատճառաւ այս ալ աւսարհիկ երեց (= ամուսնացեալ) և վճանք երեց (= ամուրի) բացատրութիւնները կը գործածէ] միայն օտ տարբերութեամբ: Իր երեցներ զիւրերու՝ իսկ քահանայներ քահանայութեան մէջ են ըստ Մխիթար Գօշի, որ կ'ըսէ. «Քահանայք ի քաղաքս լինին, և երիցունք ի գեղօք և յազարակած (Իտոսոպակնէր, եր. 255):

Ամուրի ամուրի և ամուսնացեալ եկեղեցականներէն հաւատարկութեամբ վարդապետներ կը նշանակէ յակունէ յանուանէ, որոնցմէ

շատերը ինքը տեսած է իր տղայութեան ստանի: — Եկին և վարդապետ վարժեալ վարդապետութեամբն Տեառն եւ ուսուցիչ նստաբնութեան: Բասիլիոս ծերունին՝ քաջագործն ի խոստ և քաջաքարոզն ի պատմել զօրէնս Տեսան: Եւ Գրիգոր Բանանայ յամուսնացելոց՝ յորդաստան և առատարանն ի պատգամս Տեսան: Եւ Ստեփաննոս՝ աշակերտ Բարսիլի, որ Հոգեւորն կոչեցաւ, առաքելաշնորհ բանիւ և զօրծով: Ընդ սմա և ժեծանունն ՚ի գիտութեան և յառաքելութեան Մովսէս, որ քառասուն տուրքք ձգտեցուցանէ զանտուաղութիւն: Եւ Գաւրիլ՝ աղքատակերպ և զծծաւէր զիտնական, որուն անուն Մազկոնն կոչի: Եւ Պետրոս հաւատարմի մեկն Սուրբ Գրոց: Եւ Անանիա՝ փրկութեամբն մեծ, որ և վանական Նարեկի . . . Պրոմանս ի սոցանէ ի ծերութեան իւրեանց՝ ՚ի տղայութեան ծերութեան տեսաք աշօք մերովք ճաշակելով ՚ի քաղցր ճաշակաց բանից նոցա (եր. 164-165): — Եւ յաւուրս սորա (Պակիկ Կաթողիկոսի, Ժ. դար) էին վարդապետքն Յովհաննէս՝ խաչակիրն Բրիտտոսի, որ տկար բանիւ և ժեծ գիտութեամբ քացայայտէր զգիտութիւն Գրոց Սրոց: . . . Հանդոյն նոյն և առաւ գիտութեամբ գերաւագուր հայրն Յովսէփ՝ առաջնորդ ուխտին, որ Հնձուցն անուանի Վանք ի Կարին զաւառի: Եւ Կիրակոս՝ զծծակերպ զիտնականն, որ վարուք առաւել քան թէ բանիւք վարդապետէր, որ բնակէր յուլձակի յանապատին, որ Թեղեհնիս կոչի ՚ի Նիզ գաւառի, առ հօր Երեմիայի՝ ճգնաւորին Բրիտտոսի և ընկերակցի իմոյ: Եւ վայելչաբանն Սարգիս՝ յաշխարհէն Աղուանից, որ ի մանկութենէ զփրս սուրբս ի բերան ուսեալ, և ծերացեալ արդ աս: Եւ Յովհաննէս քահանայ, յամուսնացելոցս (անդ, եր. 172-3):

Վարդապետութիւնը ուրեմն, իր իսկ բնութեամբ, չէր կրնար միմիայն ամուրի եկեղեցականութեան վիճակը քացատրող տիտղոս մը ըլլալ: Ուսուցանելու, քարոզելու, առաջնորդելու, մէկ խօսքով՝ բժիժ մարդը որոշող տիտղոս մըն էր այն, և այդ մարդը հաւատարմապէս կրնար գտնուիլ թէ՛ ամուրի և թէ՛ ամուսնացեալ եկեղեցականներու մէջ:

Թէ և կարելի չէ՛ ժամանակագրական խտութեամբ ճշդել՝ թէ հօր վարդապետ

տիտղոսը առանձնաշնորհում մը եղաւ ամուրի եկեղեցականութեան, բայց շատ ճիշդ է որ Տաթևու Գարոնէն հաստատուած Չորեքսասն Ասեմանցներով՝ վարդապետութիւնը վերջնականապէս և վճռապէս կը նուիրագործուի իրր իրաւունք ամուրի եւ կեղեցականութեան:

Հարկաւ ուղիղ չէ՛ ըսել՝ թէ ամուրի եւ կեղեցականութեան կողմէ կանխամտծուած կանոնաւոր բռնաբարութիւն մը արդիւնք է իրեն համար վարդապետութեան իրաւունքը կամ առանձնաշնորհումը: Ընդհակառակը, շա՛տ զօրաւոր ապացոյցներ կան հաստատելու համար՝ թէ վարդապետութիւնը նոյնիսկ քահանաներու անկարողութեան պատճառաւ ինքնիք մնացած է վանականութեան կողմը: Երբ Մեթոդ Մաշտոցներ և Ղևոնդ Երէջներ հաւատարմապէս վարդապետներ կը ներկայանան մեզ եկեղեցական պատմութեան առջև, նոյնիսկ Ասողիկի (Ժ. դար) ստան, հետզհետէ կը տեսնենք որ զուգահեռականութիւնը կ'արուի և վանական զիծը կը զօրանայ վարդապետութեան մէջ: — Ամուսնացեալ քահանայութիւնը տկարացնող պատճառները պատմականապէս կարելի է ուսումնասիրել՝ պրպտելով այն կանոնները, որոնք քիչ չեն մեր կանոնագիրքին մէջ: Բայց ասիկա սարաբեր ուսումնասիրութեան մը նիւթ է:

Մենք անցնինք Տաթևու Գարոնի, որու հատկացողութեամբ պատրաստուած վարդապետութիւնը մնացած է Հայ Եկեղեցւոյ մէջ հիմա, անուրուս սկզբունքով, և ոչ թէ ձեռով կամ կանոնագիրտական լման իրաւատութեամբ մը:

Արտագրուած Լույս Զարթարեբէն, 1906

(Շարունակելի՛ 6)



ԳՐԱԴԱՐԱՆ

**“ԼԻԱԿԱՏԱՐ ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ
ՀԱՅՈՅ ԼԵԶՈՒԻ
ՀԱՄԵՍԱՏՈՒԹԵԱՄԲ 562 ԼԵԶՈՒՆԵՐԻ”**

Ն Ե Ր Ա Ծ Գ Ի Թ Ի Ն

ՀՐԱՋԵՍՑ ԱՃԱՌԵԱՆ — ԵՏԵԱՃ — 1955, էջ 655

4) Նախահիլլենական եւ Փոքր-Ասիա-կան Լեզուներ. — Հնդեւրոպական ժողովուրդներու գալէն առաջ, Յունաստանէն մինչև Փոքր Ասիոյ ծայրը կը բնակէին զանազան ժողովուրդներ: Յունաստանի մէջ կը բնակէին բիւզգները, լէլէզները, տրիտպները, գարիացիները ևլն., կրետէի մէջ առանձին ժողովուրդ մը՝ որ մեծ քաղաքակրթութեան հասած էր և ծանօթ էր կրետացի անունով, Փոքր Ասիոյ մէջ՝ Լիւկիացիք, որոնք ծովեզներէն կը տարածուէին գէպի ներս և կը բնակէին զլիսաուքապէս Քանթոսի հովտը. աւելի հեռու՝ գարիացիները, լիւզիացիները, միւսիացիները, բիսիգիացիները, իսաւրիացիները, լիկաոնացիները, կապադովկիացիները ևլն.: Յայտնի չէ թէ այս ժողովուրդները ուրիշ եկած են: Լիւկիացիները Ն. Ք. 14րդ դարուն յիւստակուած են եզրպատական արձանագրութիւններու մէջ: Հերոդոտոսի համաձայն, անոնք, ինչպէս նաև գարիացիները, գաղթած են կրետէն: Հերոդոտոս կը պատմէ նաև թէ միւսիացիները, լիւկիացիները և գարիացիները եզրայր էին և նոյն գարիական Զուքը կը պաշտէին: Քանի որ Հերոդոտոս գարիացի էր, ուստի իր տեղեկութիւնը պէտք է ճիշդ համարել, որով այս երեք ժողովուրդները մէկ ցեղի կը պատկանէին: Այս ոլորտ ժողովուրդներու լեզուով մեզի հասած են աւելի կամ պակաս քանակութեամբ Նիւթիր, Բոյորէն ալ ունինք նախ աշխարհագրական անուններ. Աթէնք, Սփարթա, Թերք, Կորնթոս ևայլն բիւզգներէն մնացած անուններ են. այսպիսի անուններ կան նաև միւս լեզուներով: Երկրորդ, յունարէն լեզուի մէջ

կան խումբ մը ոչ-հնդեւրոպական բառեր, որոնք փոխառուալ պէտք է ըլլան բիւզգներու լեզուէն: Երրորդ, կան խումբ մը բառեր՝ զորս մեզի աւանդած են յոյն հնդկանկները: Վերջապէս, զանազան արձանագրութիւններ գոյութիւն ունին այս լեզուներով: Այս առնչութեամբ հարուստ է լիւկիերէնը (150 արձանագրութիւն), որ ունի առանձին այբուբեն, կազմուած յունարէն այբուբենէն՝ նոր յաւելումներով: Նշանաւոր է Քանթոսի արձանագրութիւնը, որ ունի 250 տող: Կրետացիներու լեզուով կան զանազան արձանագրութիւններ, զորում առանձին այբուբենով մը՝ որ անծանօթ կը մնայ մեզի. կան նաև յունարէն տառերով բայց կրետական լեզուով արձանագրութիւններ: Քանի մը արձանագրութիւններ ալ գոյութիւն ունին գարիացիներու լեզուով, որոնք թէև յունարէն այբուբենով գրուած՝ բայց անոնց վրայ ա՛յնքան նոր նշաններ աւելցած են, որոնցմէ ոչինչ կարիլի է հասկնալ: 1885ին, Լիմնոսի մէջ արձանագրութիւն մը գտնուած է որ թէև գրուած է բիւզգներու լեզուով, բայց կարիլի չէ եղած տակաւին լուծել: Լիւկիացիներու լեզուով արձանագրութիւններ վերջերս գտնուեցան Սարտիս մայրաքաղաքի պեղումներուն ժամանակ. անոնք թէև յա՛նդ կերպով կարդացուած՝ բայց զգալի արդիւնք մը չեն ընձեռեր: Միւսիացիներու լեզուով կը մնան միայն 3 բառեր. իսկ ոչինչ կայ բիսիգիացիներու, լիկաոնացիներու, կիլիկիցիներու և իսաւրացիներու լեզուներէն: Թէև արձանագրութիւններէն ոմանք երկիւղուեան են, բայց ա՛յնքան քիչ նիւթ ունին որ շուտփիլի արդիւնք մը չեն տար: Փոքր-ասիական լեզուներու հարցը կը մնայ տակաւին միակնութեան կարօտ: Տես A. Götze, Kulturgeschichte des Alten Orients: Kleinasien (Hdb. der Altertumswissenschaft, III, I, 3), Munich, 1933; Նոյնէն՝ Hethiter, Churriter und Assyrer, Oslo, 1936; L. Delaporte, Les Hittites, Paris, 1936.

5) Հարեքեմ. — Հաթիըր Փոքր Ասիոյ նախարիկներու են. հիթիթներու արւաւանքին ժամանակ նուաճուեցան և անոնց իշխանութեան ներքե մնացին: Ասոնց լեզ-

ուով գտնուած են 50 կտոր արձանագրու-
թիւններ, որոնք սակաւին չեն վերլուծե-
ուած: Լեզուն կը պատկանի նախամանի-
կային գրութեան, որմէ կ'երևի թէ հնդե-
րոպական է: Անձտնօթ է նաև բալայերէն
լեզուն, որ երևան եկաւ հաթիբէնի հետ,
փոքր-ասորական վերջին պեղումներու ժա-
մանակ, շատ սակաւաթիւ արձանագրու-
թիւններու մէջ: Տես Friedrich, Kleinas.
Sprachdenkm., էջ 1; Keilschrifturkunden
aus Boghaz-Köi, հատոր XXVIII; Forrer,
Z. d. deutsch. Morg. Gesellsch., 1922, էջ
189, 288; Friedrich, Hethitisch, էջ 42 և
Arch. f. Orientforsch. XI, 1936, էջ 76;
Laroche, Journal Cuneiform Stud. 1, էջ
187-216 և Revue Assy. XLI, 1947, էջ
67-98 և XLIII, 1949, էջ 55.

6) Խալպերէն. — Հայաստանի հին բնիկ-
ներու լեզուն է այս, որ աւանդուած է
մեզ 200 կտոր արձանագրութիւններով,
որոնք գրուած են Ն. Ք. 820 թուականէն
սկսեալ մինչև Է. դարու վերջը: Գրութիւնը
ասորեստանեան բնիկագրով է, զանազան
գաղափարանիշները, որոնք կու տան մեզի
բառի իմաստը, բայց յայտնի թէ ի՞նչպէս
կը հնչուէր. միև բառերը, ընդհակառակը,
վանկագիր ըլլալով կը կարգացոյն ճշգր-
տօրէն. բայց այս պարագային իմաստը են-
թադրական է: Կարգ մը գրտեսականներ
խալպերէնի և հուրրիերէնի կամ խուրրիե-
րէնի միջև նմանութիւններ կը գտնեն: Տես
Lehmann-Haupt, Bagel և Schachermayer,
Corpus Inscriptionum Chaldicarum, Berlin,
1928; Friedrich, Hethitisch, էջ 55; Նոյնէն՝
Kleinas. Sprachdenkm., էջ 41; Einführung
ins Urartäische (Mittel. der Vorderas. Aeg.
Ges. XXXVII, 3), Leipzig, 1933.

7) Գոսայերէն. — Գոսայեցիները քաջ
լեռնական ժողովուրդ մըն էին, որոնք կը
տարածուէին Մարաստանի և Էլիամի միջև,
մինչև Բարելոն և Տրաբլոսի մինչև Ջակրոս
լեռներու շրջանը: Ն. Ք. 17րդ դարուն,
անոնք մեծ ազդեցութիւն ունէին Բարելոնի
մէջ և այդ շրջանին գոսայեցի թագաւոր-
ներ իշխած են Բարելոնի վրայ: Գոսայեցի-
ները պահեցին իրենց գոյութիւնը զլսուու-

րպէս Ջակրոս լեռներու շուրջը, մինչև
Ն. Ք. 4րդ դար՝ երբ Աղեքսանդր Մակե-
դոնացին նուաճեց զանոնք: Այս լեզունէն
կը մնան միայն փոքր բաւարան մը՝ Ժ.
դարէն և զանազան աշխարհագրական ա-
նուններ: Այդ բառերուն մէջ կան այնպի-
սիներ՝ որոնք արիական ծագում ունին.
ուստի ոմանք գոսայերէնը կը գտնեն իրա-
նական լեզուներու շարքին, իսկ ուրշնեք
զայն կը կապեն կովկասեաններուն հետ.
աւելի ընդարձակ քննարկելու գիտքը կրնայ
վճուել հարցը: Տես Delitzsch, Die Sprache
der Kossäer, Leipzig, 1884.

8) Աուսերէն. — Աուսեր կամ Շուսեր
անունը կրող ժողովուրդը պատմական շեր-
ջանին կը բնակէր Բաբելոնէն մինչև Պար-
սից ծոցը գտնուած տարածութեան վրայ:
Իրենք հրիբրի բնիկները չէին, այլ հաւանա-
բար գաղթած էին հոն մերձաւոր լեռնային
երկրէ մը՝ նախ քան Տրք Նազարամակը
Ն. Ք. 1211ալով մշակութային ժողովուրդ
մը, անոնք հնարած էին տեսակ մը մե-
հենագիր գրութիւն, որմէ ապա յառա-
ջացաւ բնեռագրական գրութիւնը՝ որով
ձգած են բազմաթիւ արձանագրութիւններ,
հնագոյնը Ն. Ք. 4000 թուականէն: Այս
արձանագրութիւններու մէջ կը գտնենք
գրական բոլոր սեռերը՝ պատմութիւն, քե-
րականութիւն, բանաստեղծութիւն, հրօքը,
աստղագիտութիւն, իրաւաբանութիւն և
այլն: Սակայն, Արարիայէն սեմական ցեղ
մը՝ աքքասները կու գան և տեղացիները
նուաճելով կը հիմնեն ասորեստանեան և
բարեյական պետութիւնները: Բայց սուսե-
րերէնը չի ջնջուիր, այլ կը պահուի իրեն
կրօնական և գիտական լեզու մինչև Ն. Ք.
3րդ դար, որմէ վերջ կ'անհետանան: Բազ-
մաթիւ փորձեր կատարուած են սուսերե-
րէնը որքէ ծանօթ լեզուախումբի մը մէջ
զետեղելու համար, ինչպէս հնդերոպա-
կանի, սեմականի, աթալայականի, եգիպ-
տականի, կովկասեան լեզուներու, ման-
չուերէնի և այլ լեզուներու, բայց այդ
մերձեցման փորձերը ապարդիւն մնացած
են: Տես A. Poebel, Grundzüge der su-
merischen Grammatik, Rostock, 1923;
A. Deimel, Sumerische Grammatik, 2րդ
հրատ., Rome, 1939; C. J. Gadd, A Su-

merian Reading—book, Oxford, 1924. D. Opitz, Sumerer jaogումը Ebertի Realex. der Vorgeschichteի մէջ:

9) Էլամերեհ. — Էլամերէնը այն հին քաղաքակիրթ աշխարհի լեզուն էր, որ կը տարածուէր Պարսից ծոցէն մինչև Համա-տան՝ արդի Լորիստանը և Խուսիստանը: Այս լեզունով գրուած են Աքեմենեան թա-գաւորներու՝ Գարբէի և Քսերքսեսի արձա-նագրութիւններու երկրորդ սիւնակը, որու ինքնութիւնը երկար ժամանակ գիտուննե-րու կողմէ չէր իւժնուած: Տակաւին, գո-յութիւն ունին խուժք մը էլամերէն արձա-նագրութիւններ, սկսեալ Ն. Ք. 2600 թուա-կանէն մինչև 600 թուականը, որոնք մեզի ցոյց կու տան այս լեզուի 2000 տարուան կաննքը: Արձանագրութիւններու մէկ մասը երկնագրուան և երեքլեզուան ըլլալով, զիւրաւ կարելի եղած է զանոնք փարզալ, բայց էլամերէնի ծագումը տակաւին չէ օ-րոշուած: Տես F. W. König, Geschichte Elams (Der Alte Orient, XXIX, 4), Leip- zig, 1931; C. Frank, Zur Entzifferung der Altelamischen Inschriften (Abhandlungen Preuss. Akad., 1917); Նոյնէն՝ Altelamische Steininschriften, Berlin, 1923; F. W. König, Corpus Inscriptionum Elamitarum, Hanovre, 1926; V. Scheil, Textes élamites—anza- nites (Mémoires de la Délégation en Perse, 3րդ հատոր, V, IX, XI, XVII, XXII, XXIII, XXIV), Paris, 1900—1933.

10) Միթաներեհ. — Փոքր-ասիական պե-ղուները եգիպտական և հիթիթական ար-ձանագրութիւններու կողքին երևան հանե-ցին նաև միթաներէն կոչուած լեզուն: Խալդերէն առաջ Հայաստանի մէջ բնակած Միթանի ժողովուրդը, որու լեզուն միթա-ներէնն է, ունի 3000 տարուան հնութիւն: Այս լեզունով ունինք Քուրուշատ թագա-ւորի մէկ նամակը՝ Եգիպտոսի Փարաւոնին ուղղուած, երկու նամակներ Արզաւայի լեզունով՝ որ միթաներէնի մէկ բարբառը կը թուի ըլլալ և վերջապէս Փոքր Ասիոյ մէջ գտնուած մի քանի արձանագրութիւններ՝ խորրիւրէն լեզունով. որոնք մեծապէսը 3500 տողոնոց օրհներգ մըն է: Խորրիւներն ալ միթանիներու մէկ ճիւղն էին և անոնց

լեզուն միթաներէնի մէկ բարբառն էր: Ասոնցմէ զատ, կան զանազան թագաւոր-ներու և տեղեւորու անուններ: Միթաներէնի ցեղակցութիւնը տակաւին որոշ չէ:

11) Ուկարիդ. — 1928 և 1929 թուա-կաններուն կատարուած պեղումները Սու-րիոյ ծովափին վրայ, 12 քրմ. Լաթաքիա-յէն (հին Լաուդիէ) դէպի հիւսիս, կիպրոս կղզիին դիմաց, երևան բերին հին քաղաք մը՝ Ուկարիդ յորջորջումով: Ամենէն կարե-ւոր երևոյթը այդ պեղումներէն՝ բնեռա-զիր այբուբենով գրուած տախտակներու գիւտն էր, որոնցմէ մի քանին գրուած էին աքքատերէնով կամ ասիական լեզուներով, իսկ մեծամասնութիւնը՝ մինչև վերջերս անձնօթ սեմական լեզունով մը, որ պէտք է եղած ըլլայ այդ քաղաքի ծաղկման շրջանին տիրող լեզուն: Ընդհանուր առ-մամբ, շինութիւնները ուր գտնուած են տախտակները հնագէտներու կողմէ կը վե-րագրուին Ն. Ք. 19րդ դարուն: Սեմական լեզուի ընթերցումը շատ արագ եղաւ: Ա-ռանց գոյնը դժուարութեան, երևան եկաւ որ եթէ լեզուն իր նկարագրով կը մօտե-նար աքքատերէնին, սակայն ան ունէր 30 տառերէ բաղկացած այբուբեն մը (բառերու բաժանման զմիկով մը ներառեալ): Ըն-թերցման փորձերը, փիւնիկեան և եբրա-յական բառերու օգնութեամբ, շատ արդիւ-նաւոր եղան: Այս փորձերը յաջողութեամբ պսակելէ վերջը, վերահասու եղան օր տա-ւերու արժէքը կազ մը չունի աքքատերէ-նին հետ: Սակայն, կարգ մը տառեր իրենց ձևով կը ինչեցնեն համարժէք փիւնիկեան տառերը: Այբուբենը կը գրուի ձախէն աջ: Գլխաւոր բնազիրները, բաւական ընդար-ձակ, զիջքարանկան քերթուածներ են, ուր կը հանդիպինք փիւնիկեան բազմաթիւ շատուածներու և կարգ մը ժողովրդային հերոսներու: Ուկարիդի գիւտը մասամբ վե-րակազմեց փիւնիկեան գրականութիւնը: Տես Cyrus H. Gordon, Ugaritic Handbook, Rome, 1947; E. Hammershaimb, Das Ver- bum im Dialekt von Ras Schamra, Copen- hague, 1941; A. Meillet et M. Cohen, L. M., էջ 104—106 և 221:

12) Կանչուեսերեհ. — Այս լեզուն կը խօսուի Հիմալայեան շրջանին մէջ: Որ

չըրկայ չեղունքու ոչ մէկին հետ յարաբերութիւն ունի: Հակառակ խօսողներու թիւի նուազութեան՝ 2000 հոգի, այս լեզուն ունի զանազան բարբառներ, ինչպէ՛ս՝ վերջիկերէն և պուրուշասկի կանջուտերէնի գոյութիւնը ցոյց կու տայ որ հնդերոպացիներու արշաւանքէն առաջ Հնդկաստանի մէջ, բացի արաւիտեան և մուստա լեզուներէն, գոյութիւն ունէր նաև երրորդ լեզուաբնուանիք մը՝ որու միակ Ֆիացորդն է կանջուտերէնը: Տես L. D. R. Lorimer, The Burushaski language, Oslo, Institut pour l'etude comparative des civilisations, 3 հատոր, 1935-1936; նոյնէն՝ Nugae burushkaskicae, BSOS, VIII, 1936, էջ 632-636; Burushaski and its alien Neighbours, Problems in linguistic contagion, Philological Society's Transactions, 1937, էջ 63-98; Siddheshmar Varma, Burushaski Texts, Indian Linguistics, I, V-VI, 1931, էջ 6-32; G. Morgenstierne, H. Vogt, C. Hj. Borgström, A triplet of Burushaski Studies, Norsk Tidsskrift for Sprogvidenskap, XIII, 1945, էջ 59-147; E. Benveniste, Remarques sur la classification nominale en burushaski, BSL, XLIV (1947-48), էջ 64-71. Մասնագրական այս տեղեկութիւնները առնուած են A. Meillet & M. Cohen-ի Les langues du Monde գրքէն. Paris, 1952, էջ 510:

13) Լատի. — Չինաստանի արեւելեան մէկ անկիւնը կը խօսուի փոքրիկ լեզու մը՝ լատի կամ լաչի, որ կը գտնուի Յունանի և Թոնգինի սահմանը, լայնութեան 105րդ և երկարութեան 23րդ աստիճաններուն վրայ: Այս լեզուով խօսողներու թիւն է միայն 450 անձ: Ոչ մէկ ծանօթ լեզուի հետ կապ ունի:

ԱՆՈՒՇԱՆ ՎՐԴ. ԶԴՋԱՆԵԱՆ

(Մնացեալը յաջորդիւ՝ 18)



ԻՐՐԱՏՏՈՒՐԱԿԱՆ

Ս. Է. ՈՒԱՅԹԵՔԸՐ

Մ Ի Ջ Ո Ց Ը
Ե Ի
Ո Գ Ի Ն

ՅՅԱՄԻՔԻՃՃԵՐ ՑԻԿԵՐԻՖԻ ՄԱՍԻՃ

ԵՆ

ՓՄԱՏԵՐ ԱՆՈՒԹՅՈՂ ԴՅՈՒՔԻԱՃ

Գ Լ Ո Ւ Ի Ս Ժ Գ.

ՖԻՐԱՆՉԻՍԿԵԱՆ ԴՊՐՈՑԸ

Թովմականութեան կողքին կը ծաղկէր միջնադարեան փիլիսոփայութեան տարբեր տիպար մը, որ մեծ շահագրգռութիւն կը ներկայացնէ, որովհետեւ անմիջական նախահայրն է արդի գիտութեան: Անոր զըխաւոր ներկայացուցիչները կը պատկանէին Ֆրանչիսկեան միաբանութեան: Մեզ հետարբերող տեսակէտով, զանոնք զատորոշող կարեւորագոյն յատկութիւնը եղաւ այն որ զիտցան մեծ կամ փոքր լափով զգուշանալ Արիստոտէլեան տիեզերաբանութեան եւ ընագիտութեան սխալներէն: Շարքը կը բացուի Ռոպէրթ Կրօսսըթէթով, կոչուած նաեւ Ռոպէրթ Թը Լինքոլն (1175-1253), Օքսֆորտի Ֆրանչիսկեաններու առաջին մեծաւորը (թէեւ ինք չէ պատկանած այս միաբանութեան), ապա՝ Լինքոլնի եպիսկոպոս: Կրօսսըթէթ կ'ուսուցանէր Պիթագորեան վարդապետութիւնը, որ արտաքին աշխարհի մեկնաբանութեան բանալին կը դնէր անոր ներքին կազմին մէջ, կազմ մը՝ զոր կարելի է արտայայտել մաթեմատիքական լեզուով, այսինքն թիւերու միջոցաւ. պէտք է ամէն երեւոյթի մէջ փնտռել երաժշտական ներդաշնակութեան

օրէնքներուն նման թուական օրէնք մը: Անոր անձնական հետաքրքրութիւնը արթնցուցած էին յատկապէս Արար աստղագէտ Իպն-էլ-Ղայթամի (էլ Ռազէն) տեսողական աշխատանքները, որոնք հռչակաւոր ըրին զինք ժ. դարու վերջերը եւ ժ.Ա.ի սկիզբները. ան իր ուշադրութեան առարկայ ըրաւ մասնաւորաբար perspectiveի օրէնքները եւ իրեն յատուկ տիեզերաբանութիւն մը, որ հիմնուած էր այն գաղափարին վրայ թէ լոյսն է . առաջին գոյացութիւնը:

Անոր աշակերտը՝ Ռոժէ Պարնէ, որուն կեանքը երկարեցաւ երկրորդ տասնամակէն մինչեւ վերջինը ժ.Գ. դարուն, Ֆրանչիսկեան էր: Պարնէ մաթեմատիկոս մը եւ աստղագէտ մը չէր միայն — ան առաջինը եղաւ Շրգրիտ կերպով գնահատելու Յուլեան տոմարին սխալը — այլ ան հետախուզող մըն էր ընագիտութեան մարզին մէջ եւ ան էր որ ուսումնասիրեց խոշորացոյց ապակիներու որոշ յատուկութիւնները եւ շինեց տեսողութեան որոշ թերութիւններու յատուկ ակնոցներ: Գիմիագիտութեան մէջ, ան ըրաւ բազմաթիւ փորձեր, առանց սակայն հասնելու նոր տեսութիւններու բանաձեւումին, որպէսզի փոխէր իր ժամանակին տիրող սխալ գաղափարները: Մտքի պատմութեան մէջ, անոր կարեւորութիւնը կու գայ այն յստակատեսութեանէն թէ՛ ընագիտական հարցերը կարելի չէ լուծել իր ժամանակակիցներու մեթոտներով — rationaliter — , թէ Արիստոտէլեան ձեւերու եւ տեսականներու հետապնդումը ապարդին խենթութիւն է եւ թէ «առաջին փիլիսոփայութիւնը պէտք է կազմուի ընութեան ընդհանուր եւ անշարժ բոլոր օրէնքներով»: Փորձառական գիտութիւնը, Պարնէի աչքին, նախապայման է ամէն բնագանցական փիլիսոփայութեան, որ զտումի ձեւով դուրս կու գայ անկէ, եթէ կարելի է այսպէս ըսել, բնագանցութեան յարաբերութիւնը գիտութեան հետ՝ նման ըլլալով վարդի անուշահոտ իւղի յարաբերութեան վարդին հետ, որմէ բամուած է:

Գ Լ Ո Ւ Խ Ժ Դ .

Հ Ի Ն Գ Ե Բ Ո Ր Դ Ի Ո Ւ Ղ Ի Ի Ն
Բ Ն Ն Ա Դ Ի Ա Տ Ո Ւ Թ Ի Ի Ն Ը
Տ Օ Գ Գ Ի Ա Մ Ի Կ Ո Ղ Մ Ե

Այս սկզբունքները աւելի եւս զարգացան հետագային ուրիշ ֆրանչիսկեանի մը ջանքերով, որ հռչակաւոր եղաւ իբրեւ ամենէն կարող փիլիսոփան ժ.Գ. դարուն: Ասոր զուտ բնագանցական տեսութիւնները մեզ ուղղակիօրէն չեն հետաքրքրեր այստեղ թէ՛ Սակայն իր գործերը մեծագոյն կարեւորութիւնը ունեցան բնաբանական փիլիսոփայութեան եւ բնաբանական աստուածաբանութեան զոյգ բնագաւառներէն ներս: Թէ՛ եւ որեւէ արհամարհանք չէր սնուցաներ Արիստոտէլի նկատմամբ, սակայն եւ այնպէս, ան կատարելի տարակարծութեան մէջ մտաւ Արիստոտէլականներուն հետ, երբ մերժեց սկզբունքը թէ՛ փինչ որ շարժման մէջ է, շարժուած է ուրիշի մը կողմէ»: Օգգամ փաստարկութիւնը աւելի յստակ ըլլայ թերեւ, առանց փոփոխութիւն կրելու իր էութեան մէջ, եթէ անշնչութեան կոչուած օրէնքը, որու զիւտին վրայ հիմնուած է ան, բանաձեւուի հետեւեալ ձեւով. ամեն մարմին կը յարասեւե կը կայունութեան կամ ուղղանիւղ եւրժմանց մեզ, բացի եթէ ուրիշ ոյժի մը կողմէ արիւղի փոխել այդ վիճակը: Նկատի առնենք աստղ մը, որ որեւէ ատեն չէ գտնուած մօտը ուրիշ աստղի մը՝ որ կարենար զգալի չափով ազդել անոր ընթացքին վրայ եւ որ, հետեւաբար, կը շարունակէ ընթանալ ուղղահայեաց գծով միջ-աստղային տարածութիւններուն մէջ: Այս աստղը տեղափոխութեան մէջ է շարունակ եւ հետեւաբար՝ «աւրժման» մէջ: Բայց անշնչութեան օրէնքին ամբողջ իմաստն է ճշդել թէ՛, այսպիսի շարժման մը պարագային, «աւրժիչ» գոյութիւն չունի: Աստղը որեւէ տեսակի ազդեցութեան չէ ենթարկուած եւ սակայն տեղափոխութեան մէջ է շարունակ, «աւրժուի» մէջ: Օգգամ կ'եզրակացնէ թէ՛ «ինչ որ շարժման մէջ է շարժիչ մը ունի» բանաձեւը սխալ է; Արիստոտէլեան պատասխանը այս քննադատութեան կը յարծակի սոյն փիլիսոփայութեան

մի քանի մասնագիտական կողմերուն վրայ եւ որովհետեւ կրնան անոնք չհետաքրքրել պարզ ընթերցողը, ձգած են զանոնք յաւելելով բաժնին մէջ: Բաւ ըլլայ ըսել յայտեղ թէ Արիստոտէլեաններու պատասխանը անգոր կը մնայ հաշտեցնելու վերոյիշեալ բանածնը արդի զօրութեականութեան տեսութեան հետ:

Օգգամի բանածնը, հանրածանօթ՝ «Օգգամի ածելի» անունով, ըստ որում «էոյթները պէտք չէ յումպէտս բազմացնել», թէ եւ չի գտնուիր Օգգամի գործերուն մէջ, սակայն ճշգրիտ արտայայտութիւնն է իր վարդապետութեան: Արիստոտէլեան դրութեան մէջ, ամէն անգամ որ երեւոյթ մը խնդրոյ առարկայ ըլլար, կը հնարէին էոյթ մը, զայն բացատրելու համար oportet pouere aliquod agens: Նոր սկզբունքի լոյսին ծակ, Օգգամ ժխտեց թէ տարբեր տեսակի նիւթական մարմիններ անհրաժեշտ են բացատրելու համար երկրային եւ երկնային մարմինները. կանխատեսութիւն մը՝ որ իր լրիւ ստուգումը գտաւ երկու դարեր ետք միայն, Գիլսօ Պրահէի օրերուն:

Գ Լ ՈՒ Ն Ժ Ե.

ՓԱՐԻԶԻ ՕԳԳԱՄԵԱՆ ԴՊՈՅՑԸ

Արիստոտէլեան շարժման վարդապետութեան հերքումը Օգգամի կողմէ ուժեղ կերպով ամրապնդեց Ռոպէր Կրոսըթէթի եւ Ռոժէ Պարնիի հաստատած աւանդութիւնը: Եւ Փարիզի համալսարանին մէջ, ուր տիրապետող էր Օգգամի ազդեցութիւնը, ընդհանուր համոզում գոյացաւ թէ փիլիսոփաները իրենց ժամանակը վատնած էին վերլուծելով, տեսականորէրով եւ դասաւորելով իրենց իսկ մտքին ստեղծած գաղափարները եւ կառուցանելով սիլլոծիզմներ էոյթներու եւ որպիսութիւններու վրայ: Այժմ հասկցած էին այլեւս թէ աշխարհի բացատրութիւնը կարելի է գտնել միայն ու միայն համբերութեամբ ուսումնասիրելով բնութիւնը:

Փարիզեան շարժումի պետերէն մին՝ Նիքոլա աՄթրըզուր, առաջարկեց լքել շարժումի արիստոտէլեան ըմբռնումը, ըստ որում շարժումը տարբեր ձեւերու յարողութիւն մըն է նոյն ենթակային մէջ եւ զայն

փոխարինել արդի բնագիտութեան հիմնական վարկածով, ըստ որում նիւթական աշխարհի բոլոր փոփոխութիւնները կարելի է բացատրել տարրական մասնիկներու փոխազդեցութեամբ եւ շարժումով: Ասիկա որոշ հիմաստով վերադարձ մըն էր յոյն արիստոտէլեան վարդապետութեան, զոր Արիստոտէլ մերժած էր: Պէտք է վերոյիշել սակայն թէ Տէմոգրիտէսի եւ Եպիկուրի բանածնեւած տեսութիւններուն մէջ կ'ենթադրուէր որ արիստոտէլեաները անկարող են ազդելու իրարու վրայ, այլ միայն իրական շփումով, մինչդեռ հետագայ բացատրութիւնը բաց կը մնար «գաշտեցում» բացատրութեան մը, ինչպէս քաղաքականութեան դաշտերը: Նոյն խումբին ուրիշ մէկ անդամը. աշակերտ Օգգամի, քահանայ մըն էր՝ Ժան Պիւրտան անունով, որ եղաւ նաեւ Փարիզի համալսարանին տեսուչը 1327ին: Եարունակելով Օգգամի աշխատութիւնը մարմիններու շարժման մասին, Պիւրտան հասաւ impetusի կամ շարժման քանակութեան գաղափարին, գրեթէ այնպէս ինչպէս յղացան զայն երեք դարեր ետք Կալիլէյ, Տէքարթի եւ Նիւթոնը:

Սակայն Փարիզեան դպրոցին մեծագոյն անունը եղաւ Նիքոլ Օրէզմը, Լիզիբոյի եպիսկոպոսը 1377-1382: 1377ին գրուած Արիստոտէլի «Նիկեմի Մասնիքի մեկնաբանութեան» մէջ, ան պաշտպանեց այն գաղափարը թէ՛ պէտք է երկրին եւ ոչ թէ երկնքին շարժումով բացատրել աստղերու ցերեկային երեւցող շարժումը, կանխելով Կոպեռնիկը: Ան յարողութեամբ ուսումնասիրեց նաեւ շարժումը մարմնի մը, որ ուղիղ գծով կ'ընթանայ յառաջացումով մը՝ միօրինակ կերպով արագացող, ցոյց տալով որ ժամանակի իւրաքանչիւր մասի ընթացքին կտրուած միջոցը նոյնն է ինչ որ պիտի ըլլար եթէ արագացում գոյութիւն չունենար, այլ նոյնածեւ արագութիւն մը՝ հաւասար այդ մարմնի արագութեան ժամանակի մասնիկի ընթացքի կէսին:

Թրգմ. ԵԱՀԷ ՎԱՐԴԱՊԵՏ (Շարունակելի՞ 7)

ՅԱՅՏՆՈՒԹԵԱՆ ԱՍՏՈՒԱԾԸ ԸՍՏ ՓԻԼՈՍՖԻ ԵՒ ՎԵՐՋԻՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈՒ ԶԻՆՔ ՈՒՐԱՑՈՂՆԵՐԸ

Գ

Իբրև ներկայացուցիչ հակառակորդներ Ս. Գրական իմաստասիրութեան, ասոննք երեք իմաստասէրներ, մէկը Փէ. Գարէն՝ Սքինոզա, միւսը ՓԸ. Գարէն՝ Հյուսմ և երրորդը ՓԹ. Գարէն՝ Ճոն Սթիււըրտ Միլլ, և թող մեզ մէկը իւրաքանչիւրը ընտրէ ուրիշ մը ներկայ Գարէն:

Իւլտրի ալ կը մերժեն Յայտնութիւնը: Անոնց պատճառաբանութիւնը պարզ ասրարական են բանաձևերուն անոնց՝ որոնց Փիլիսոփայականացուց իբրև սկիզբաբնութեան բանաձևեր՝ հիմնուած նմանաբանութեան վրայ, թէ բաներ՝ որոնք կարգ մը պարագաներու մէջ նման են իրարու, պէտք է որ նման ըլլան միւս բոլոր պարագաներուն ալ: Յունական զիջարանական նմանաբանութեան փոխարէն՝ կիրարկուած Փիլիսոփայական կիրք սկիզբաբնութեան քննադատներու կողմէ, Սքինոզա կը կիրարկէ «Քորանի կամ բանաստեղծներու տրամաթիւք պատմութիւններուն, և կամ պարզ քրոնիկներուն նմանաբանութիւնը»⁽²⁷⁾:

Հյուսմ կը կիրարկէ սկիզբական նմանաբանութիւնը Մուհամմէտի և իր յաջորդներուն հրաշապատումներուն մէջ, ինչպէս նաև յունական, չինական և կաթոլիկ հոսմմէական հեղինակներու մէջ⁽²⁸⁾: Ճոն Սթիււըրտ Միլլ կը վաւերացնէ⁽²⁹⁾ Հյուսմի ըստը և կ'աւելցնէ երկար և խոր փաստարկութիւն մը, ցոյց տալով որ յառաջադրուած փաստը Յայտնութեան, պիտի չընդունուէր Անգլիական գաղտարանէն:

Ասոր դիմաց ենթադրեալ հակաճանողը ի նպատակ Ս. Գրական իմաստասիրութեան պիտի ըսէ — նոյն հին պատմութիւնը, ու

բուն իբրև միակ պատասխան պիտի կրկնենք Փիլիսոփայական ըստնները միայն:

Սքինոզա և Հյուսմ կը մերժեն Աստուծոյ անհունութիւնը այն իմաստով որ Աստուած անիրմանալի է:

Սքինոզա իր մերժումը կը բանաձևէ այսպէս. — «Մարդկային բանականութիւնը ունի բաւարար գիտութիւնը յաւիտեանական և անհուն Աստուծոյ էութեան»⁽³⁰⁾: Բանաձևը, որով ան հասած է այս եզրակացութեան, ուղղակի և բացայայտօրէն հաստատած չէ. Գարէն կարծիք է մեկնել այսպէս. —

Սքինոզա կը սկսի նախ ինքզինքին հարցնելով: — Ի՞նչ կ'իրմանան Ս. Գրական իմաստասէրները ըսելով թէ Աստուած անըմբռնելի է: Անոնք ըսել կ'ուզեն անշուշտ որ Ան չի կրնար ենթակայ ըլլալ որքէ սահմանումի: Եւ ի՞նչ կը հասկնան սահմանում ըսելով: Անոնք կ'ընդունին անշուշտ Արիստոտէլեան բանաձևը սահմանումի որ կը կայանայ ընդհանուրի (genus) և մասնաւորի (specific) տարբերութեանց վրայ և որ գերագատուած է սահմանելիէն և անոր պատճառէն⁽³¹⁾:

Սքինոզա կ'աւելցնէ այս տեսակի սահմանումի զըստ որում անիկա պէտք է պարունակէ անմիջական պատճառը⁽³²⁾, որով կիրարկելի՞ ստեղծուած բաներու միայն⁽³³⁾: Այս իմաստով է որ Սքինոզա կ'ընդունի Աստուծոյ անսահմանելիութիւնը և հետեւաբար Անոր անըմբռնելիութիւնը, աւելցնելով թէ սիւրբագանչիւր գոյացութիւն բացարձակապէս անհուն էր⁽³⁴⁾. այս սահմանումով կը յառաջագրէ իր տեսակէտը Աստուծոյ անսահմանելիութեան և անըմբռնելիութեան

⁽²⁷⁾ Tractatus Theologico-Politicus 5 (Op., ed. Gebhardt, III, p. 79 ll. 19-20).
⁽²⁸⁾ An Inquiry Concerning the Human Understanding X, 2 (Philosophical Works, 1854, IV, p. 138).
⁽²⁹⁾ «Theism, Part IV., Revelation», in Three Essays on Religion, New York, 1878, p. 217.

⁽³⁰⁾ Eth., II, Prop. 47.
⁽³¹⁾ De Anima II, 2, 413a, 15, Anal. Post. II, 10, 93b, 38ff.
⁽³²⁾ Short Treatise I, 7, 9.
⁽³³⁾ Tractatus de Intellectus Emendatione 96 ff. (Op., ed. Gebhardt, II, p. 35).
⁽³⁴⁾ Eth. I, Prop. 8.

մասին⁽³⁵⁾։ Բայց Աստուած, ըստ Սբինոզայի, անմիջականորեն կը ճանչցուի երրորդ միջոցով մը՝ Յայտնատեսութեամբ — որովհետեւ Աստուած անտեսող ըլլալով, Ան որ Ինքն Իր մէջ Ինքն Իր պատճառն է մեզի կը ճանչցուի ուղղակիօրէն Ինքն Իրմով։ Այս իմաստով անիկա կ'ընդունի թէ սմարզ-կային բանականութիւնը ունի բաւարար գիտութիւն յաւիտեանական և անհուն Աստուծոյ էութեանն⁽³⁶⁾։ Այստեղ Սբինոզաստեղծող կը կարգայ Ս. Գրական իմաստասէրներուն, ըսելով. — «Գրուք կ'ըսէք թէ Աստուծոյ գոյութիւնը կարելի է յայտնաբերել ի յետագունէ (a posteriori) և յետոյ կ'ըսէք թէ Իր գոյութիւնը կարելի է ճանչնալ, մինչդեռ Իր էութիւնը անձանօթ կը մնայ։ Ես կ'ըսեմ թէ Իր գոյութիւնը կարելի է ճանչնալ ի յառաջագունէ (a priori) և Իր էութիւնը աւելի պակաս ճանաչելի է»։

Ասոր կ'ենթադրեմ որ մեր հերքողը պիտի պատասխանէր թէ անոնց որոնց Սբինոզա կ'ուզէ իր խօսքը պիտի մերժեն այն գաղափարը թէ Աստուած ենթակայ է անմիջական ճանաչողութեան։ Անիկա պիտի իշխեցնէ Սբինոզային իր իսկ ակնարկութիւնը Ս. Թովմասի ուրացման թէ Աստուած կարելի է ճանչնալ ի յառաջագունէ⁽³⁷⁾։ Թէ և կարգ մը Ս. Գրական իմաստասէրներ Աստուծոյ անմիջական յայտնութեան մասին կը խօսին, բայց պարզապէս նոյնը չէ Սբինոզայի ընդհանրացողական գիտութեան հետ։ Ենթադրեալ հակաճառող պիտի առարկէ թէ ոչ ոք Ս. Գրական իմաստասէրներէն պիտի ընդունի թէ մարդկային միտքը կրնայ իր սեփական գիտութիւնը յղանալ։ Ամէն պիտութիւն, պիտի աւելցնէ ան, պէտք է որ արտաքին ազդուի մը յառաջ գալ, թէ և ոչ անպայման զգայական ազդուի մը։ Ան պիտի յառաջանայ նոյնիսկ ապացուցանելու թէ ոչ մէկ յոյն իմաստասէր կը հաւատար թէ միտքը իր սեփական գիտութեան կրնար ծնունդ տալ։ Ինչ է Պլատոնի այսպէս կոչուած անմիջական գիտութիւնը հիմէ ոչ վերականգնող նախագոյ գաղափարներու։ Եւ ի՞նչ են անմիջականո-

րէն ապացուցանելի ճանչցուած Արիստոտէլի նախադրեաները՝ հիմէ ոչ բաներ՝ որոնց ազդուրը զգայական ըմբռնողութիւնն է։ Եւ միթէ Ստոյիկեաններուն գաղափարախօսութիւնը փորձառութեան վրայ կիմնուած չէ՞ր։ Նոյնիսկ Տէքսթի ինքնածին գաղափարները կարելի է ընդունիլ՝ իր իսկ տեսանկիւնէն զիտելով, թէ ունին արտաքին ազդուր մը։ Սբինոզայի իր իսկ իմաստասիրական գրութիւնն է ծնած բացարձակութիւնը ներհայեցողական գիտութեան մասին պիտի ընդունէր անշուշտ մեր Ս. Գրական իմաստասէրը, եթէ այդ գրութիւնը ինքն իսկ և հետեւարար տրուած բացարձակութիւնը քննադատելի չըլլար։

Հյուսիս մօտ Աստուծոյ անիմանալիութեան դէմ տրուած փաստարկութիւնը աւելի ուղիղ է և աւելի բացայայտ։ Ս. Գրական իմաստասէրները միտիք յայտարարելով, անիկա իր խօսքը անոնց ուղղելով այսպէս կը հարցնէ. — Ի՞նչպէս գուցէ միտքի քննարկ, որ կ'առաջադրէք Աստուծոյ բացարձակ անիմանալիութիւնը, կը զանազանուիք Ստոյիկեաններէն և Անաստուածներէն՝ որոնք կը յայտարարեն թէ առաջին պատճառը ամէն բանի անիմանալի է և անշօշափելի⁽³⁸⁾։ Այսպէս անիկա փոխն ի փոխ կը քննէ Աստուծոյ գիտութեան անբաւարարութիւնը։

Տեսնենք թէ մեր իմաստասէրը այս հարցին ալ ի՞նչպէս կը պատասխանէ։

Նոյն հիւ պատմութիւնը պիտի ըսէ ան նախ։ Անոր կը հանդիպինք Թովմաս Ազուրնացիի գործերուն մէջ⁽³⁹⁾, երբ կը փորձէ հերքել հակա-բանապաշտ իմաստասէրները որոնք կը յառաջադրէին գոյութեան հաւատքի խնդիր մը ըլլալը և ոչ բանականութեան։ Որովհետեւ, կ'ըսեն անոնք, Աստուծոյ մօտ գոյութիւնը և էութիւնը նոյն իմաստը կը զգենուն և այնքան ատեն որ Աստուծոյ իսկութիւնը անճանաչելի կը մնայ, Իր գոյութիւնն ալ կը մնայ անբացատրելի։ Այս տեսակէտը Թովմաս Ազուրնացիի, ընդդէմ հակա-բանապաշտ աստուածաբաններուն, նոյն է Հյուսիս տեսա-

(35) Cf. my Philosophy of Spinoza, I, p. 38.
 (36) Eth. I, Prop. 47.
 (37) Short Treatise I, 1; Cf. Sum Theol. I, 2, 1c; Cont. Gent. I, 10-11.

(38) Dialogues Concerning Natural Religion (Philosophical Works, 1854, II, p. 451).
 (39) Cont. Gent. I, 12.

կէտին հետ: Բացի այն որ Յովմաս Ազուր-նացիի մաս խօսքը գրուած է անոնց բերանը՝ որոնք մերժելով որ Աստուած կրնայ բացատրուի մտքով՝ կ'ապուստինին հաւատքին, մինչդեռ Հյուսիս մաս անիկա յառաջ գրուած է անոնց կողմէ՝ որոնք զարմեալ մերժելով Աստուծոյ մտքով բացատրելու թիւնը, կը յարէին Սկիզբիկութեան կամ Անաստուածութեան:

Յովմաս Ազուրնացիի պատասխանը թէ Աստուծոյ գոյութիւնը զոր նշոյնիմաստ կը գաւառին ումանք Իր խնկութեան հետ նոյն տեսակի պոյութիւնն մը չէ, ինչ որ կրնայ հաստատուիլ ապացոյցումով⁽⁴⁰⁾: Մեր փրկիչսփանն, կը խորհիմ, աւելի շատ պիտի տար իրբն պատասխան: Այսպէս, Հյուսիս տեսակէտը՝ թէ Աստուած մը որ անճանաչելի է գոյութիւն չի կրնար ունենալ, իր մէջ Պէրքէլեան մտածեցում մը ունի: Ատով ըսել կ'աւուրի թէ գոյութիւն ունենալ կը նշանակէ ըմբոսելի և կամ՝ ճանչցուիլ, որով քան մը որ անճանաչելի է գոյութիւն չունի: Անիկա պիտի աւելցնէ. — Եթէ մէկը իրապէս կը հաւատայ որ միտքն այն բաները գոյութիւն ունին՝ որոնք ճանաչելի են, չի կրնար հաստատուիլ հաւատքով թէ Աստուած միենոյն աստի կրնայ գոյութիւն ունենալ և անճանաչելի մնալ:

Բայց Ս. Գրական իմաստասէրները և իրենց խօսնակը պիտի շարունակեն չընդունիլ գլխաւոր նախադրեալը: Անոնք չեն ընդունիր թէ գոյութիւն ունենալ անպայման ճանչցուիլ կը նշանակէ: Անոնք հին ձեռի մտածողներ են: Արիստոտէլեան՝ եթէ կ'ուզէք, Աստուած այն խնդիրներու մասին Արիստոտէլի հետ իրենց ունեցած աարակարծութեան հակառակ, աշխարհիկ խնդիրներու աղընութեամբ անոնք համաձայն են իրար հետ: Եւ հետեւեւով Ս. Գրական իմաստասէրներու հին սովորութեան, որ է ապացոյցանել իւրաքանչիւր հաստատում, մեր խօսնակը պիտի յառաջագրէ Արիստոտէլի այն տեսակէտը՝ ըստ որում անիկա գատորոշում մը կը գնէր այն յարաբերութեան՝ ուր յարակից բանի համադէպ են բնութեան մէջ, միւս յարաբերութեան միջև՝

ուր յարակից բանի համադէպ չեն բնութեան մէջ⁽⁴¹⁾: Թարաբերութեամբ մը ուր յարակիցները համադէպ են բնութեան մէջ, Արիստոտէլ կ'իզարակացնէ որ յարակիցներէն մէկուն գոյութիւնը կը նշանակէ անպայման գոյութիւնը միւսին: Օրինակի համար, «Տէրոջ գոյութիւնը կ'ենթադրէ «Գիրիս գոյութիւնը և փոխադարձաբար: Թարաբերութեամբ մը ուր յարակիցները համադէպ չեն բնութեան մէջ, Արիստոտէլ կը ասուցնէ մեզի որ յարակիցներէն մէկը կրնայ գոյութիւն ունենալ ասոնց միւսին: Եւ կը բացատրէ զայն «Գլխաւորութեան» և «Գիտութեան» ենթակայինութիւնը եղած յարաբերութեան օրինակով: Այս յարաբերութիւնը, կ'ընէ Արիստոտէլ, մէկն է անոնցից ուր յարակիցները համադէպ չեն բնութեան մէջ, որովհետեւ «Գիտութեան» ենթական գոյութիւն կրնայ ունենալ նշոյնիկ երբ իր մասին պիտուի չընել: Օրինակի համար, շրջանակ մը քառակուսի վերամեկը, Եւ այսպէս, մեր իմաստասէրը պիտի եզրակացնէ թէ արբերութիւն մը կայ այն հաստատումին՝ թէ Աստուծոյ էութիւնը անըմբռնելի է և այն միւս հաստատումին միջև թէ Աստուծոյ գոյութիւնը որ կը նշանակուի իր էութեան հետ կրնայ բացատրուիլ, որովհետեւ տարիկա ճիշդ «Գիտութեան» և «Գիտութեան» ենթակային ունեցած յարաբերութեան պարագան է, որով Արիստոտէլ կը բացատրէ յարաբերութեան այն տեսակը՝ ուր յարակիցները միշտ համադէպ չեն բնութեան մէջ և կ'աւելցնէ թէ յարակիցներէն մէկը՝ «Գիտութեան» ենթական կրնայ գոյութիւն ունենալ որքան ալ «Գիտութիւնը» այդ մասին գոյութիւն չունենայ:

Սրինոյա, Հյուսիս և Միլլ կը մերժեն Աստուծոյ անհունութիւնը անհուն բարութիւն իմաստով, անոր հակադրելով հին հարցը Չարին՝ զոր Սրինոյա կը ներկայացնէ հաստատումով թէ քրիստոսի մէջ եղած այնքան օգտակար բաներու կարգին ոչ նուազ բաներ ալ կան որոնք կրնան վնասակար նկատուիլ: Եւ իր հաստատումը կը պարզաբանէ ընթացիկ ցանկով մը Չարին՝

(40) Նոյն:

(41) Categ. 7, 7b, 15-35.



ՀԱՆԳԻՍՏ՝ Կ. ՊՈՒՆՈՅ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐԺ

ԱՄԵՆ. Տ. ԳԱՐԵԳԻՆ ԱՐՔԵՊՍ. ԽԱԶԱՏՈՒՐԵԱՆԻ

Էջմիածին, 25 Յունիս 1961

Պատրիարք եպիսկոպոս Տերտերյան

Պատրիարքաբան Հայոց Մուսաղեմի

Սուգի մէջ է Հայ եկեղեցին եւ Սուրբ Էջմիածինը: Վստահար է մեր սիրք՝ ոչ եւս է Կոստանդնուպոլսոյ Պատրիարք Գարեգին Արքեպիսկոպոս: Կորսնցուցինք հաւատաւոր ու ոգեւելուած մեծ եկեղեցական մը: Հանգիստ եւ խաղաղութիւն իր օճանջուած հոգիին: Ափ մը լոյս Փրկչի Եզման Ս. Սեղանէն իր լոյս հոգիին: Խոյ Աստուած անսասան պահէ Հայց. եկեղեցին, Կ. Պոլսոյ հայոց Աթոռը եւ համայն հաւատացեալ հայ ժողովուրդը: Առաջարկոււմ է ի Տէր հանգուցեալ Գարեգին Պատրիարքի բաղման եւ հաւատունքին Աթոռիդ բոլոր եկեղեցիներուն մէջ կատարել հոգեհանգստեան պատօն:

Օրհնութեամբ

Վ Ա Ջ Գ Է Ն Ա.

Կարողիկոս Ամենայն Հայոց

յանձին սփոթորիկի, հրկրաշարժի. հիւանդութեանց»⁽⁴³⁾ .

Հյուսիս, Ս. Գրական տուեալները իր մտքի հատին՝ «Անիծեալ լիցի երկիրս (Մենդ. Գ. 17), «Ապականեցաւ երկիր» (Մենդ. Զ. 11) և «Պղծեցաւ (երկիր) ի գործոց նոցա» (Սղմ. ՃԵ. (ՃԶ.) 39), կը սկսի ընդհանուր հաստատումով թէ Ամբողջ երկիրը ... անիծուած և պղծուած էր և յետոյ կը շարունակէ թուել զանազան շարքերէն տեղեկերքի մէջ գոյութիւն ունեցող, անոնց կարգին զարգացնելով Հոպպէսի տեսակէտը պատե-

րազմի և անձնական թշնամութեանց վերաբերեալ»⁽⁴³⁾ .

Իսկ ձոն Սթիւըրտ Միլլ. պատմութենէն առնելով օրինակը, ցոյց կու տայ թէ անցեալ դարերու տարած քին մարդկային ցեղի վիճակը այնքան ալ մխրթարական չէ եղած⁽⁴⁴⁾ .

Թրգվ. Վ. Ա. Գ. H. A. WOLFSON
և Ա. Ս. Պ. Harvard University

(Մնացեալը յայտնի՝ 3)

⁽⁴³⁾ Dialogues Concerning Natural Religion, Part X (Op. Cit., II, pp. 496f.).

⁽⁴⁴⁾ «Theism, Part II: Attributes», op. cit., p. 192.

⁽⁴²⁾ Eth. I, Appendix (Op., II, p. 79, II. 18-20).

Ս. ՅԵԿՈՒԻ ԿԵՐՍՆԷՆ

ԵԿԵՂԵՑԱԿԱՆՔ - ԲԵՄԱԿԱՆՔ

● Գիր. 7 Մայիս. — Տոն երեսման Ս. Յայիմ: Ս. Գատարացը մատուցուեցաւ Մայր Տահարի Աւագ Սեղանին վրայ: Ժամարարն էր շոգը: Տ. Վրթանէն Արզ. Գալտակեան: Կարգաւեցաւ Ս. Բարսեղ շայրապետի Կատանդ կայսեր ուղղած Թուղթը Ս. Խաչի լուսաւոր երեւոյթին առիթով: Աւագ Սեղանին վրայ կը տեսնուէր Ս. Խաչին նշանը՝ վառ կանթեղներով զարգարուն:

● Եր. 13 Մայիս. — Ս. Աթոռոյս Լուսարարացեալ Գերբ. Տ. շայրիկ եպօ. Աբուրեան Աւագ Սարգիսազ ձեռնագրեց Ս. Յարութեան Տահարի Լուսարար՝ Ուրարակի Տրց. Մկրտիչ Եօթնեղ-րայրանը: Ս. Հրեշտակապետաց եկեղեցւոյ մէջ՝ ուր կատարուած էր կոյճան արարողութիւնը նախորդ երեկոյս:

● Գիր. 14 Մայիս. — Ս. Գատարացը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, մեր վերնամասրան մէջ: Ժամարարն էր շոգը: Տ. Յարց Վրց. Վարդանեան:

● Գլ. 17 Մայիս. — Վաղուան շամբարձման տոնին առիթով, կէսօրէ վերջ ժամը Չին, Գերբ. Տ. Ասրէն Արքեպօ. գլխաւորութեամբ, Միաբան շայրեր ինքնաշարժով բարձրացան Ձիթեկաց իւս, ուր շամբարձման Սրբավարի շրջապակին մէջ պաշտուեցան երկերիսան ժամերգութիւնն ու մեծահանդէս նախատեսակը: Իրիկ նազմին պաշտուեցան նաև եկեղեցիէն և Հսկման կարգեր և աղա առաւօտեան ժամերգութիւնն: Արարողութիւնները վերջ գտան գիշերուան ժամը 10ին:

● Ել. 18 Մայիս. — ՂԱՄԲԱՐՁՈՒՄՆ ՏԵԱՌՆ: Առաւօտեան ժամը 6.30ին, Ամեն. Ս. Գատրիարք շոր զլիւսաբութեամբ, Միաբանութիւնը ինքնաշարժերով մտնարան Ձիթեկեաց իւս և ՀՐԵՆՆԱՊԱՏՈՅԻՄ մատչեց ցործեց շամբարձման Սրբատեղին, ուր մեր վրնամասրան մէջ օրուան նահդիսուար Ս. Գատարացը մատոյց և շամբարձման խորհուրդին շուրջ ջարգեց Գերբ. Տ. Ասրէն Արքեպօ. Բէմահանան: Բարողէն ետք, Ամեն. Ս. Գատրիարք շոր զլիւսաբութեամբ, կատարուեցաւ ՀՂԱՄԲԱՐՁՈՒՄՆ Մայլթնք՝ Մայր Աթոռոյ Սիոնէ Ս. Էլմիանին փոխադրութեան տարեդարձի առիթով: Իսկ Ս. Գատարացէն ետք, Գերբ. Գատարացի: Սրբազանը նախապահեց Սրբավարին առկէ կատարուած Անդապատանին:

— Կէսօրէ վերջ Խ, Մայր Տահարին մէջ կատարուեցաւ ճնշկատան, նախազանութեամբ Լուսարարացեալ Գերբ. Տ. շայրիկ եպօ. ի:

● Եր. 20 Մայիս. — Ս. Հրեշտակապետաց եկեղեցւոյ մէջ իր անդրանիկ Ս. Գատարացը մատոյց նորընծայ Արթ. Տ. Սեղբաք Բնյ. Խաչատուրեան:

— Կէսօրէ վերջ, նախ եկեղեցւոյ մէջ պաշտուեցաւ Բ. Մալկազարդի նախատեսակը: Հանդի-

ուպեան էր Լուսարարացեալ Գերբ. Տ. շայրիկ եպօ. Աբուրեան:

● Գիր. 21 Մայիս. — Երկրորդ Եղիպաղոյ: Առաւօտեան ժամերգութիւնը պաշտուեցաւ և Ս. Գատարացը մատուցուեցաւ ի Ս. Հրեշտակապետ: Ժամարարն էր շոգը: Տ. Գէորդ Վրց. Նապակեան:

● Եր. 27 Մայիս. — Ս. Գատարացը մատուցուեցաւ Մայր Տահարի Ս. Առաքելոց վերնամասրան մէջ: Ժամարարն էր շոգը: Տ. Մաշտոց Վրց. Բարիլուսեան:

— Շոգեղալուտեան մեծահանդէս նախատեսակին ի Ս. Յակոբ նախապահեց Ամեն. Ս. Գատարիարք շայրը:

— Իրիկնազմին: Մայր Տահարին մէջ պաշտուեցան եկեղեցիէն և Հսկման կարգեր: Հանդիսապետն էր Լուսարարացեալ Գերբ. Տ. շայրիկ եպօ. Աբուրեան:

● Գիր. 28 Մայիս. — ՀՈԳԵԳՈՒՄՈՍ: Օրուան կանգիւսուար Ս. Գատարացը՝ Մայր Տահարի Աւագ Սեղանին վրայ մատոյց Ամեն. Ս. Գատարիարք շայրը: Ս. Գատարացի ընթացքին, երեք եպիսկոպոսներու կողմէ կարգաւեցուեցաւ Ս. Յովհ. Ոսկերբանի շոգեղալուտեան ներբողոյ: Իսկ Ս. Գատարացէն ետք, Լուսարարացեալ Գերբ. Տ. շայրիկ եպօ. ի նախազանութեամբ կատարուեցաւ հոգեհանգստեան հանդիսուար պաշտոն՝ Ս. Աթոռոյս կանգուցեալ պարտաբաց հոգիներուն համար:

● Եր. 3 Յունիս. — Է. օր Շոգեղալուտեան: Ըստ սովորութեան, Ս. Գատարացը մատուցուեցաւ Մայրավանքի տանիքը՝ Ս. շոգոյն նախորած մասրան մէջ: Ժամարարն էր շոգը: Տ. Անուշաւան Վրց. Չղչանեան:

● Գիր. 4 Յունիս. — Յիւսուակ եղիպի մարգարէին: Ս. Գատարացը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, մեր վերնամասրան մէջ: Ժամարարն էր շոգը: Տ. Փռնէն Արզ. Անտիքեան: Բարողեց շոգը: Տ. Մաշտոց Վրց. Բարիլուսեան, խօսելով կրօնական արժէքներու հանդէպ նախանձախնդիր ըլլալու առաքինութեան շուրջ, ու ներկայացնելով օրուան տոնելի սուրբը — Եղիս մարգարէն — իբրև տիպար նախանձախնդութեան:

— Ս. Հախիմիանի նախատեսակը պաշտուեցաւ Ս. Հրեշտակապետաց եկեղեցւոյ մէջ: Հանդիսապետն էր Լուսարարացեալ Գերբ. Տ. շայրիկ եպօ. Աբուրեան:

● Իլ. 5 Յունիս. — Ս. կուսանցի Հնիսիսիմեանց: Առաւօտեան ժամերգութիւնը պաշտուեցաւ ի Ս. Հրեշտակապետ, իսկ Ս. Գատարացը մատուցուեցաւ եկեղեցւոյ ամառայանտան՝ Ս. Հախիմիանեանց մասրան մէջ: Ժամարարն էր շոգը: Տ. Հայկաթեր Վրց. Գայրաթեան: Արարողութեանց աւարտին, Միաբանութիւնը պատուատրուեցաւ վանուց Տեղաբարանին մէջ:

● Ուր. 8 Յունիս. — Նախատեսակին ի Ս. Յակոբ նախապահեց Լուսարարացեալ Գերբ. Տ. շայրիկ եպօ. Աբուրեան:

● Եր. 10 Յունիս. — Ս. Գրիգոր Լուսաւորչին Ելմ ի վրայով տոնին առիթով, Ս. Գատարացը մատուցուեցաւ Մայր Տահարի ամառայանտան՝ Ս.

Լուսաւորի սեղանին վրայ, ժամաբարն էր շոգը. Տ. Յովսէփ Վրդ. Մամուր:

— Նախատեսակին ի Ս. Յակոբ նախագահեց Ամեն. Ս. Գառիբարբ շայրը: Ըստ սովորութեան, արարողութեանց աւարտին երգուեցաւ «Տէր ս. զրդեմաս»:

● Կիր. 11 Յունիս. — Տոմ Կարտիկիէ եկեղեցւոյ Ս. Էջմիածնի: Լանդիւսաւոր Ս. Գառարազը մատուցուեցաւ Մայր Տանճարի Աւագ Սեղանին վրայ, ժամաբարն էր շոգը. Տ. Արշակ Արշ. Իսախանութեան: Քարոզեց շոգը. Տ. Կիրեղ Վրդ. Գարեգին, ծանրանալով Ս. Էջմիածնի չարակամի շոգ տուելին վրայ աւ վեր առնելով այն կենսական գերբ՛ որ Մայր Աթոռին է եղած, մեր զարաւոր պատմութեան երկայնքին և կեանքի զանազան մարգերն մէջ, Քարոզէ ետք, Ամեն. Ս. Գառիբարբ շոք նախագահութեամբ, կատարուեցաւ «Էւայրապետական Մայր սեղան»:

— Կէսօրէ վերջ, Մայր Տանճարին մէջ կատարուեցաւ «Ընդհատան»: Լանդիւսապետն էր Գերշ. Տ. Նորայր Եպո. Գողարեան:

● Կիր. 18 Յունիս. — Ս. Գառարազը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, մեր վերնամատարան մէջ: Գառարազեց և քարոզեց շոգը. Տ. Անուշաւան Վրդ. Ջըշանեան, բնարան ունենալով «Եկայք առ իս, ամենայն վատապալք և բեռնաւորք, և ետհանցեցիք զձեզ»: Յայտուաւ թէ Տիրոջ երթալու համար ի՞նչ հոգի ունենալու է մարդ — բարի, ազնիւ, կարեկից, վերջապէ՛ս՝ հարուստ՝ քրիստոնէական առաքինութիւններով:

● Ուր. 23 Յունիս. — Նախատեսակին ի Ս. Յակոբ նախագահեց Լուսաւորապետ Գերշ. Տ. Շայրիկ Եպո. Առլանեան:

— Երեկոյեան ժամը 7ին, Կ. Գովսէփ Ս. Աթոռաւոր Քարոզիչ շայրք Գառիբարբ Ամեն. Տ. Գարեգին Արքեպո. Իսախանութեանի վախճանուլը զուսոյց հետադրելը: Մարդավանքի մեծ զանգըը, ընդհատ ընդհատ զարկերով, անիմշակուս գոյժը հազարոցե ժողովուրդին:

● Եր. 24 Յունիս. — Ս. Գրիգորի Լուսաւորչիցն ճեղարաց գիւտի ստեղծ առթիւ, Ս. Գառարազը մատուցուեցաւ Մայր Տանճարի Ս. Մակարայ մատարան մէջ, ժամաբարն էր շոգը. Տ. Յովսէփ Վրդ. Մամուր:

● Կիր. 25 Յունիս. — Ս. Գառարազը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, մեր վերնամատարան մէջ, ժամաբարն էր շոգը. Տ. Արշակ Արշ. Իսախանութեան: Քարոզեց շոգը. Տ. Յովսէփ Վրդ. Մամուր, բնարան ունենալով օրուան ձառու Աւետարանէն «Վարդապետ, կամի՞ժք Նշան ինչ տեսանելի թէնն: Ըստ թէ Աստուծո՞ւ բազում անգամներ աւ բազում Նշաններով յայտնած է ինքնինքը մարդկութեան աւ կը յայտնէ: Մենք եւս վր երբ այդ Նշանները կոչելն նրաբնէ: Պէտք չէ սակայն մտնել թէ մարդ արարածն աւ բնութիւնը մեծագոյններն են Տիրոջ կրօնաշարքներուն: Յայտուաւ. Ս. Երրորդութեան, Քրիստոսի Մարգեղութեան և Ս. Շայրապետութեան Խորհուրդները իբրև մարդը իր Արարչին հետ շփման մէջ զնոյց մեծագոյն ազգակները:

● Դշ. 28 Յունիս. — Թարգմանչաց նախատեսակին ի Ս. Յակոբ նախագահեց Լուսաւորապետ Գերշ. Տ. Շայրիկ Եպո. Առլանեան:

● Եշ. 29 Յունիս. — Ս. Թարգմանչաց վարդապետաց մերց Սահակայ եւ Մեսրոպայ (Տոմ ազգային): Ըստ սովորութեան, Մայր Տանճարի Աւագ Սեղանին վրայ Ս. Գառարազը մատուց և քարոզեց Ս. Թարգմանչաց վարժարանի Տեսուչը՝ շոգը. Տ. Կիրեղ Վրդ. Գարեգին: Քարոզի բնարանէ էր օրուան ձառու Աւետարանէն, «Ե՛րբ երկնիչիբ, հատմոքրիկ, զի հանցաւ շայր մեր տալ մեզ զարքալութիւնն: շոգը. շայր խոսեցաւ Թարգմանիչ շայրբու կատարած անշափելի զոհողութիւններու մասին. Ս. Գառարազից ետք կատարուեցաւ հոգեհանգստեան պաշտօն՝ հայ մտքի բոլոր վտանակաւոր մշակներու հոգիներուն համար, նախագահութեամբ Ամեն. Ս. Գառիբարբ:

Պ Ա Շ Տ Օ Ն Ա Կ Ա Ն Ք

● Կիր. 7 Մայիս. — Գրեշերուան ժամը Տին, Ամեն. Ս. Գառիբարբ շայրը, ընկերակցութեամբ շոգը. Միաբան շայրերու, Նեքեղ եղաւ ժառանգ վարժարանի հանդիսարանին մէջ, Գէշուսթէն ժամանած Պր. Սահակ Խաչատուրեանի երգանալու զգտին և երեկոյթի աւարտին ըստ փրկման խոսքը: Ենտրուալի մեներգիչին (որ երգարան է Ս. Ուխտի Միաբան շոգը. Տ. Արշակ Արշայրի և Արմ. Տ. Սեղաբ Քէնյա) զաննակի վրայ կ'ընկերակցէր անուանի զանակաւոր Օկոսթին Լամա:

● Դշ. 24 Մայիս. — Իսլամաց Գառարազ պարամի առթիւ, կէսօրէ առաջ, Ամեն. Ս. Գառիբարբ շայրը, ընկերակցութեամբ Լուսաւորապետ Գերշ. Տ. Շայրիկ Եպո. Առլանեանի, Աւագ Թարգման շոգը. Տ. Գերոզ Վրդ. Նազարեանի և Քարապետ Տիգր Քարպիտ շիջիլեանի, շնորհաւորութեան զնայց կ'սեմ. Մուհամմադին, Ոստիկանապետին, Քաղաքապետին և Սէնատի Արարիչ շիւպատարանի:

● Ուր. 26 Մայիս. — Երեկոյեան ժամը 7ին, Լուսաւորապետ Գերշ. Տ. Շայրիկ Եպո. Նախագահեց ժուրց վարժարանի հանդիսարանին մէջ կայացած Գալստեան աշակերտ-աշակերտուհիներու Դասնամուրի Նուպտուսթեան Լանդիւսին, օրուան աւարտին իր զնախանութի խոսքը ըստ հանդէսին կազմակերպիչներուն՝ զանակաւոր և ժառանգ վարժարանի երաժշտութեան ուսուցիչ Պր. Վսէ Գալստեանի և իր շնորհակալ քրոջ՝ Որ. Արշայրի:

● Ուր. 2 Յունիս. — Իտալիայ ազգային տունին առթիւ, կէսօրէ վերջ, Իտալական շիւպատարանի մէջ արուած ընդարձակութեան Նեքեղայ եղան Լուսաւորապետ Գերշ. Տ. Շայրիկ Եպո., շոգը. Տ. Գերոզ Վրդ. և Տիգր Կ. շիջիլեան:

● Եր. 3 Յունիս. — Ժառանգ վարժարանի և Ընծայարանի Տեսուչ շոգը. Տ. Յակոբ Վրդ. վար-

զանեան մեկնեցաւ Սիւրբա-Լիբանան, յառաջիկայ դպրոցական տարերջը անին իմաստ վարժարանին նոր սանդղ արձանագրելու :

— Կէսօրէ վերջ, Լուսաբարակեան Գերշ. Տ. Հայրիկ եղբ., ի զլուխ Միաբան Հարց. բացումը հաստատեց Ո. Թարգմանչաց Երկրոր. Վարժարանի Տարեան Պաշարին :

● Կիր. 4 Յունիս. — Առաստուան, Գերշ. Տ. Սուբէն Արքեպո. Քէմնահան մեկնեցաւ Ամման, որ նախագահեց Հեթուման. Ազգ. Վարժարանի Ամսօրերի Հանդէսին, որ տեղի ունեցաւ Կ. ա. ժամը 9ին, Սինէնա Փէթրոյի մէջ : Հանդէսի աւարտին, Գերշ. Սրբազանը բաժնեց Յ երկսես շէշաւաւարաններու աւարտական վկայագրանները :

● Եր. 10 Յունիս. — Անդրիոյ էլիզապէթ Բ. Թագուհիի ձննդեան 35-րդ տարեդարձի առթիւ, կէսօրէ վերջ, Անդրիտիկան Ներպատարանի մէջ տրուած ընդունելութեան Ներկայ եղան Ամեն. Ո. Գատրիարք Հայրը, շոգը Տ. Եանէ Վրդ. Անէմեան և Տիրս Կարպիս Հինդլեան :

● Բշ. 19 Յունիս. — Առաստուան ժամը 8ին, Ամեն. Ս. Գատրիարք Հայրը, ի զլուխ Միաբանութեան, բացումը կատարեց ժողով. Վարժ. Ի և Ընծայարանի, ինչպէս նաև Ո. Թարգմանչաց Երկր. Վարժարանի Ամսօրերի Քննութեանց :

● Գշ. 21 Յունիս. — Ո. Ռախտի երիտասարդ Միաբաններէն շոգը Տ. Գաւթի Վրդ. Սահակեան, որ կը վարէր Ամմանի շոգեոր Հովուութեան պաշտօնը, օգոյսին գծով մեկնեցաւ իր նոր պաշտօնավայրը՝ Գաղատա :

● Եշ. 22 Յունիս. — Շոգը Տ. Վրթանէս Արք. Գալայեան, որ տարիէ մը ի վեր կը վարէր Ս. Աթոռոյ Տպարանի Տեսչութիւնը, մեկնեցաւ Ամման, ստանձնելու համար իր նոր պաշտօնը՝ որպէս շոգեոր շօլիս Արեւելեան Յարդանանի :

● Եր. 24 Յունիս. — Եւրպայաքոց Ս. Յովն. Մկրտչի ձննդեան տօնին առթիւ, կէսօրէ վերջ, Սէլնք ձօնգ Ազիտառ ժամանակ վարչութեան կողմէ տրուած թէյասեղանին ներկայ եղան շոգը Տ. Գերշ. Վրդ. և Տիրս Կարպիս Հինդլեան :

● Կիր. 25 Յունիս. — Կէսօրէ առաջ, Ամեն. Ս. Գատրիարք Հայրը, հետև ունենալով շոգը Տ. Եանէ Վրդ. Անէմեան և Տիրս Գ. Հինդլեանց ներկայ գտնուեցաւ Յոյն-Կաթոլիկներու եկեղեցեայն մէջ, քաղաքիս Յօյն-Կաթոլիկ Նամաշքի Մեծաւոր Գերշ. Արխիմանդիթ ձիլարայի Աղաւթ-Սաստայի եպիսկոպոսական քանոնագրութեան՝ զօր կատարեց Յօյն-Կաթոլիկներու Միջին Արեւելքի Գատրիարք Ե. Ամեն. Մաքսիմոս Գ. :

— Կէսօրէ վերջ, Ե. Ամեն. Մաքսիմոս Գատրիարքի ի պատիւ, Սէլնք Աննի վրէժին մէջ տրուած թէյասեղանին ներկայ եղան շոգը Տ. Եանէ Վրդ. Անէմեան, շոգը Տ. Գերշ. Արք. Զաքարիան և Տիրս Կարպիս Հինդլեան :

● Գշ. 27 Յունիս. — Կէսօրէ առաջ, Յօյն-Կաթոլիկներու Ամեն. Ս. Մաքսիմոս Գատրիարքը իր հետեւորդներով այցելեց Գատրիարքան և ընդունուեցաւ Ամեն. Ս. Գատրիարք Հօր և Միաբանութեան անգամներու կողմէ :

**ԱՅՏՆԱԳՐՈՒԹԻՒՆ Գ. ԿԻՒՂՈՆԵԿՍԱՆ
ՀԻՄՆԱՐԿԱՌԹՅԱՆ ՆՅՐԿԱՅԱՑՈՒԹՅՈՒՆ**

Յունիսի 13ին, օրի համբով քաղաքս ժամանեց Գր. Կորին Քէշիշեան, Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան հայկական բաժնի քարտուղարը, իր ազն. տիկնոջ ընկերակցութեամբ :

Գատուարժան այցելուները Գատրիարքարանի հիւր եղան երկու օրեր միայն, որոնց ընթացքին այցելեցին Սրբավայրերը և ըրին իրենց ուխտը :

Գր. Կ. Քէշիշեան նետաքրքրուեցաւ Վանքի գործերու այժմու կացութեան և մասնաւորաբար նպաստընդ կատարանի ներսին թական վիճակով :


Տէր և Տիկին Քէշիշեանները, Ս. Գատրիարք Հօր ընկերակցութեամբ, այցելեցին նաև Ամման, ուր հիւրասիրուեցան Ամմանի Հայոց Վարչութեան Առնեապետ Գր. Հայկ Փէլիէքեանի տան մէջ : Ապա այցելեցին կառուցուելիք նոր վարժարանին համար գնուած հողամասը : Յունիսի 15ին, պատուարժան հիւրերը շնորհակալութիւն յայտնեցին Ս. Գատրիարքին և զոն տպաւորութեամբ մեկնեցան :

**ՅԱՐԿԱՆ ԴԱՇԱՆԱՆԳԷՍ
Ս. ՔԱՐԳՄԱՆՉԱՅ ՎԱՐՃԱՐԱՆԻ**

Կիրակի, 11 Յունիսի կէսօրէ վերջ ժամը 4ին, ժողով. Վարժարանի մարդադատին վրայ տեղի ունեցաւ Ս. Թարգմանչաց Երկրորդական Վարժարանի Տարեան Դաստանդէտը, նախագահութեամբ Ամեն. Ս. Գատրիարք Հօր, և ի ներկայութեան Միաբան Հայրերու և ժողովուրդի նոցա ղեկավարներ :

Հանդէսի սկսու մարզիկներու տողանցքով, մասնակցութեամբ վարժարանիս երկու մարզական խումբերու — Մասիս (կանաչ) և Արաւուս (կարմիր) —, ինչպէս նաև Արեւոյններու և Արմաւիկներու՝ բաժնուած քորձեղ երկու խումբերու — Երեւան (կարմիր) և Սեւան (կապտոյտ) — Ապա, աւելի քան երկու ժամերու ընթացքին, երկսես մարզիկները յաշողութեամբ կատարեցին 50-600 մէթր վազքից, բարձր և երկար ստուսներ, մարտնչներ, զուարճախապէս, բուրգներ զրօշարու, պարանձագութիւն, և այլն, որոնք ի յայտ կը բերէին իմացական կրթութեան կողքին Քիչիքական գատրիարականութեան ընծայուած կարևորութիւն և խնամքը վարժարանին ներս, զիմաստութեամբ մարզիչ Գր. Գողոս Արքանմանի և աշէկանց մարզիչ Օր. Եուշան Յովէփեանի :

Գալուստեանդէտի աւարտին, Ամեն. Ս. Գատրիարք Հայրը պարգևատրեց յաշող մարզիկները լաճակներով ու մեաւաւներով :



Տ. Դուրիթ Վրդ. Ուանսկեսն կը նուիրէ. —

- ա) THE TRAGICAL HISTORY OF DOCT. FAUSTUS - Christopher Marlowe.
- բ) THE APPLE CART - Bernard Shaw. London, 1956, pp. 159. [London, 1954.
- գ) THE DOCTOR'S DILEMMA - Bernard Shaw. Penguin Books. 1955, pp. 108.
- դ) THE ESSAYS OF ELIA & THE LAST ESSAYS OF ELIA - Charles Lamb.

Mr. Frank Harris presents: —

- a) THE WORLD COUNCIL OF CHRISTIAN EDUCATION & SUNDAY SCHOOL [London, 1954, pp. 396.
- b) WORLD FAITHS - March 1961. [ASS'N. - Report, 1960.

THE NEW ENGLISH BIBLE - New Testament. Presented by Terry Ball. Oxford University Press, 1961, pp. 432.

ANNUAL REPORT - Intern. Monetary Fund. Washington, D. C.. For the Fiscal Year ending April 30, 1960. Pp. 221.

HIS HOLINESS VASKEN I - Supreme Patriarch-Catholicos of All Armenians. Biography, letters, etc. by Harry M. Burt.

LOANS AT WORK - World Bank. Presented by the Int. Bank For Reconstruction & Development. Washington, D. C., March 1961, pp. 36.

ATLAS DE CARTOGRAPHIE HISTORIQUE DE L'ARMENIE - Z. Khanzadian. Offert gracieusement par La Fondation Calouste Gulbenkian. France, 1960, pp. 200.

ECHOS D'ARCANES (Poèmes) - Yane Sévac (présenté par l'auteur). Paris, Editions De La Revue Moderne, 1961.

ԼՈՅՍ ՏԵՍԻԻ

ԱՆՈՒՇԱՄԱՆ ՎՐԴ. ԶԴՋԱՆԵԱՆ

ՀՐԱԶԵԱՅ ԱՃԱՌԵԱՆ,

ԵՒ ԻՐ

«ԼԻԱԿԱՏԱՐ ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ»Ը

(ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԵՒ ՔՆՆԱԿԱՆ ՓՈՐՁ ՍԸ
ՆԵՐԱԾԱԿԱՆ ՀԱՏՈՒՆ)

ՏՊԱՐԱՆ ՍՐԲՈՑ ԶԱԿՈՐԵԱՆՑ
ԵՐՈՒՍԱՂԷՍ
1960

Էջ՝ 333

Գին՝ 4 Շիլինգ

ՄԱՍԻՆՈՑ ՏԵՎ Է

Ս. Է. ՈՒԱՅԹԵՔԸՐ
ԱՆԴԱՄ ԱՐՔԱՅԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ

Մ Ի Ջ Ո Յ Ը

ԵՒ

Ո Գ Ի Ն

ՏԵՍՈՒԹԻՒՆՆԵՐ ՏԵՑՋԵՐԳԻ ՄԱՍԻՆ
ԵՒ

ՓԱՍՏԵՐ ԱՍՏՈՒԹՈՑ ԳՈՅՈՒԹԵԱՆ

ՔԱՐԿՍԱՆԵՑ

Շ. Վ. Ա.

ԵՐՈՒՍԱՂԷՍ
1961